AZTAG
JOURNAL ARMÉNIEN
B. P. 587
BEYROUTH, Liban
Directeur - Propriétaire
HAIG BALIAN

ԳԻՆԸ
ՍԻՐԻԱ տար. 425, Վեցամսեայ 225 Ս. Գ.
ԱՐՏԱՍԱՀՄՆ. տարի. 6. Վեցամսեայ 4 ոսկի
Տնօրէն - Խմբագիր՝ ՀԱՅՔ ՊԱԼԵԱՆ

ԱԶԳԱԿ

ԵՐԿՕՐԵԱ�micro ՀԱՅԱԹԵՐԹ
ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ازتاك
جريدة سياسية ادبية اقتصادية حرة

ՇԱԲԱԹ ՓԵՏՐՈՒԱՐ 1931 — 21 — ԶԵՌՔԷ ՀԱՍԸ 3.50 Ս.Գ.

Դ. ՏԱՐԻ | Ամեն առաւօտ պէտք է ընթերցուիս տնօրէնին հասցէին | ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԵՐԵՔՇԱԲԹԻ, ՀԻՆԳՇԱԲԹԻ ԵՒ ՇԱԲԱԹ ՕՐԵՐԸ | Ձեռագրուած ծեռագիրները եւ չեն վերադարձուիր | Թիւ 129 (421)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՊԱԼՔԱՆՆԵՐՈՒ ԿԱՑՈՒԹԻՒՆԸ

Վերջերս ոչ-բարեկամական վիճակ մը տիրեց Ցունաստանի և Պուլկարիոյ միջև։ Այս երկու պալքանեան տէրութիւնները, մինչ Սելանիկի մէջ Պալքանեան Միութեան ծրագիրները կը մշակէին, անդին սահմանին վրայ յոյն զինուորի մը սպանութեան հետեւանքով պաղ չուր կը թափէին իրենց բոլոր ծրագիրներուն վրայ։

Պուլկարները կը պնդէին որ այդ սպանութիւնը ոչէ քաղաքական բնոյթ չկրեր և նոյն իսկ կ'ուրանան իրենց կողմէ սպաննուած ըլլալը։ իսկ Ցունաստան կը չեշտէ որ հակառակն է։

Ահա այս վէճն է որ պահ մը, պալքաններու մէջ անակնկալներ յառաջացնելու աստիճան սուր հանգամանք մը ստացաւ և արժանացաւ օտար տէրութեանց միջամտութեան։

Ցաւոնի է որ պալքաններու մէջ, իբար հանդէպ ամենէն աւելի լարուած տէրութիւններն են Ցունաստան և Պուլկարիա։ Որովհետև պալքաններու մէջ, ամենէն աւելի իր վիճակէն դժգոհ և ճնշուած տէրութիւնն է Պուլկարիան։ Անոնց միջեւ գտնուող ամենակարեւոր տարակարծութիւնը դէպի Միջերկրական ազատ անցք մը ունենալու խնդիրն է։ Երկրորդական կը ՄԱՆ Մակեդոնիա գտնուող պուլկար ժողովուրդի փոխանակութեան և անոնց կալուածներուն խնդիրները։ Մեծ տէրութիւններ հաշտութեան միջոցին խոստացած էին Պուլկարիոյ ազատ անցք մը տալ Միջերկրականէն։ Նոյն իսկ Լոզանի խորհրդաժողովին մէջ, Պ. Վենիզէլոս այդ անցքը Տէտէաղաճէն տալ խոստացած էր։

Այժմ, այս երկու տէրութիւնները, վերջին մէջտղէն վերջ, սկսած են հիմնական կարգադրութիւններ ընել և հարթել իրենց միջև եղած տարակարծութիւններն ու վէճերը։ Կ'ըսուի թէ Ցունաստան ընդունած է Սելանիկէն անցք մը տալ Պուլկարիոյ, աւելի ամուր հիմերու վրայ դնելու նպատակով Պալքանեան Միութեան ծրագիրը, որուն գլխաւոր գործիչը եղած է Վենիզէլոս։

Ցոյն և Պուլկար համաձայնութիւն մը մեծապէս պիտի դիւրացնէ Իտալիոյ հետապնդած ծրագիրը, Պալքաններու մէջ։

ԹԻՒՐՔ ՔՆՆԻԶԻՆ ԿՈՉԸ

ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ՄԵՐ ՈԽԵՐԻՄՆ ԵՆ

Թիւրք ընդհանուր ճնշիչ Իսրահիմ Թալի պէյ, Տիարպէքիրի մէջ ժողովուրդին ուղղած է հետեւեալ կոչը, զոր նոյնութեամբ կը թարգմանենք 9 Փետր. թուակիր «Միլլիէթ»էն.—

«Թիւրք հանրապետութեան օրէ օր աւելի զօրանալն ու յառաջդիմութիւնը տեսնելով, իրենց յոյսերուն և գործերուն մէջ խարուած ըլլալնին հասկցող և շուարող մեր Թշնամիները, վերջերս նոր փորձի մը սկսած են։ Թիւրք հայրենակիցները կառավարութեան օրէնքին դէմ. զէնք գործածելու կը մղեն զանոնք։ Այդ նպատակի համար ալ Թիւրքերու ամենակատաղի Թշնամին եղող Դաշնակ հայերը Փարիզի մէջ հաւաքուելով «Հայպուն» կազմակերպութիւնը ստեղծեցին։ Այս կազմակերպութիւնը մեր ժողովուրդին և կառավարութեան ոխերիմ Թշնամին եղող դաշնակ հայերու միութիւնն է։ Ինծի համար ազգային կարեւոր պարտականութիւն մը կը նկատեմ մեր ժողովուրդի ուշադրութեան յանձնելը այս պարագան։

«Հայրենակիցներ, չորս տարի առաջ խարուելով մեր սահմանէն դուրս ելլող և վերջէն իրենց սխալը տեսնելով վերադարձողները հիմայ ազատ են և երջանիկ կ'ապրին։ Արէնքին հնազանդող ամէն պատուաւոր հայրենակից Թիւրքիոյ հողին վրայ ամենայն ազատութիւնն ու պաշտպանութիւնը ստիպի վայելէ։

«Հայրենակիցներս, Հայպունները մեր երկրէն դացող հասարակներն ալ իրենց խաղալիկ դարձնել սկսած են։ Անոնք իրենց շահերը պատիւն բարձր բռնող խարեբաները զոհելիք ընելով, հին անխիղճ Թէքէքի շէյխերը ձեր մէջ կը դրկեն և Ձեզ իրար կը ձգեն։ Անոնց ուժ տուող և դրդողները, որոնք կը գտնուին մեր հարաւային սահմաններու մօտերը, շատ լաւ կը ճանչնանք։

«Հայրենակիցներս, Ձեր գործերով զբաղեցէք եւ Ձեր ընտանիքներուն հանգիստն ու երջանկութիւնը ապահովեցէք և մեր Թիւրք հանրապետութեան օրէնքներուն հնազանդեցէք։

ՇԷՅԽ ԷՍԱԱՏԻ ՍԻՐՈՒՀԻՆԵՐԸ

ԶԱՒԱԿ ՁՈՒՆԵՑՈՒ ԿԻՆԵՐՈՒՆ ՑՂՈՒԹԻՒՆ ԿԸ ԾՆՈՐՀԷ ԵՂԵՐ

1000 ՈՍԿԻ ՊԱՐԳԵՒ ՓԱԽՍՏԱԿԱՆԸ ԳՏՆՈՂԻՆ ԵՐԵՍՓԽԱՆ ՄԸ ԴԱՒԱԴԻՐՆԵՐՈՒ ՊԵՏ Մ. ՔԷՄԱԼ ՏԷՕՐԹ-ԵՕԼ Կ'ԵՐԹԱՑ

Մահմեդական ժողովուրդներու եւ թիւրք հաւատացեալներու զգացումները նուազեցնելու համար թիւրք կառավարութիւնը զանազան պաշտօնական հրատարակութիւններու մէջ տարածեց թերթերով եւ հրատարակութիւններով։ Կարգ մը թերթեր գրեցին թէ՝ «Հայ Էսաս Ֆրանսկալասաւոր էր եւ բազմաթիւ սիրուհիներ ուներ հաւատակից վայրերու մէջ։ Նոյն իսկ անուններով թուեցին անոնց մէկ մասը։

Սիրուհական իսլամ թերթեր 75 տարեկան ծեր հաւատացեալ «Հայի մը վերագրուցին այդ ամբաստանութիւններուն համար բուռն բողոքներ բարձրացուցին եւ դատս պարտեցին կառավարութեան այդ ընթացքը։

Այժմ սակայն «Միլլիէթ» թրքական պատգամաւորը կը հրատարակէ հետեւեալ հեռագիրը զոր ստացած է Էնկիւրիէն.

«Շէյխ Էսաս սիրուհիներուն անունները ստուգուած են։ Նոյն իսկ Պոլսոյ ամենաբարձր դասու պաշտօնող ընտանիքներու տիկիններ կը գրուին անոնց մէջ։ Անոնցմէ մէկը բռած է որ իմ «հիս Էսաս» կ'այցելէր անոր համար որ զաւակ ունենար։ Շէյխ Էսաս տարա մը առած է եղեր այդ տիկինին, որը ուսիկն վերջ լրի մնացած է եւ զաւակ ունեցած։ Բացի այդ հաստատուած է որ «հիս Էսաս բազմաթիւ կիներ կը պահեր գաղտնի կերպով։»

Կառավարութիւնը 100 ոսկի պարգեւ յայտարարած է այն մարդուն որ կը յայտնի գտնել մանպարս փախստականը։ Մանպարս Հիւսէյնի պատկերը գտնել անկարելի բլլալով, պաշտօնեանը անոր եղբօր պատկերն հազարաւոր օրինակներ հանել տալով բոլոր գիւղերու մուխթարներուն ցրուած է։ Հաւիւ մը յայտարարած է որ իր բնակավայրի մը մէջ տեսած է Հիւսէյնը, որ վարտիով ու շապիկով կը թափառի եղեր։ Օրէ օր սակայն աւելի սուսերի սկսած են զայն գտնելու յոյսերը։

Պատերազմական Աստանը սկսած է դատել Պալբէսիրին բերուած 14 ձերբակալեալները, որոնց մէջ կը գտնուի նաեւ նախկին երեսփոխան Վ.Էն պի պէյ։ Անոնք կ'ամբաստանուին թէ կառավարութիւնը տապալելու համար գայթի կազմակերպութիւն մը բռած են։ Հաստատուած է որ Վ.Էնպի պէյ տեսակցութիւններ ունեցած է Թէքին պէյի հետ Էնկիրիի մէջ։ մեծ կասկածներ հրաւիրուած են նաեւ Թէքին պէյի վրայ։

Ժամանակին, երբ թելադրած են Վ.Էնպի պէյին որ ետ կենայ այդ ծրագիրներեն, որովհետեւ կառավարութիւնը զոհ կը դնէ. ան ըսած է,

— Եթէ կենամ, զոհ ալ բերէ, սակայն ի՞նչ պիտի ընեմ երբ զոհը գնամի դիմէ։

Այս դատավարութեան շատ կարեւորութիւն կը տրուի։

Մուսթաֆա Քէմալ փաշա, որ երկաթուղիով Մալաթիա գացած էր, նոր թիւրք ճանապարհն բաժնուած տեղն ըսած է.

«Ժամանակը հիշ էր Մալաթիան տեսնելու եւ ժողովրդին հետ տեսակցելու համար։ Ծառայիչներ Ըմէր փաշայի հետ կուգային եւ կը տեսնուին։ Երկաթուղիները, հրացանն եւ ընդհանրապէս աւելի կարեւոր են, երկրին ապահովութեան տեսակէտով։ Երկրին ճանապարհներուն ալ անոնց ճնորհիւ պիտի ապահովուի։ Թիւրքը, որ երկաթգարձ եղած է եւ այս արհեստը ամբողջ աշխարհի տարածուած, բնականաբար երկաթը պիտի հայցրեն արդիական երկիրներուն մէջ անոր հասած ատենանին։

Մ. Քէմալ Մալաթիայեն վերջ Տերսիմ-ելը մեկնած է։ Արդեօք տեսնելով ուրախանալո՞ւ համար երբեմն բարգաւաճ եւ հայաբնակ այդ քաղաքի ճերկայ աւերակ վիճակը, ուր այժմ հայու չմը ընենչն անգամ գոյութիւն չունի։

ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Մ Ը

ՄՈՒՀԱՄՄԷՏԻ ՆԱՄԱԿԸ ՈՒՂՂՈՒԱԾ ՀԱՊԷՇ ԹԱԳԱՒՈՐԻՆ

Մուհամմէտ գրել չի գիտեր այլ կը կնքէ

ՅԻՍՈՒՍ ԱՍՏՈՒԾՈՅ ՀՈԳԻԷՆ Է

Օրդ դարուն Մուհամմէտ մարգարէն Հապէշիստանի Թագաւորին նամակ մը գրկած էր, գրուած եղջերուի մորթին վրայ, որով խրամութեան կը հրաւիրէր Թագաւորն ու ժողովուրդը։

Այս պատմական նամակը խալիֆայէ խալիֆա փոխանցուելով մինչեւ Սուլթան Համիտ հասած և անոր կողմէ պահուած էր։ Սուլթան Համիտ գանձարկուներէն վերջ այդ նամակը անցած է անոր տարն Էմիր Սէլիմին ձեռքը, որ իր հետ Պուլկարիա բերած է։

Ֆրանսական յայտնի հանդէս «Իլլիւսթրասիոն»ի խմբագրութիւնը Հապէշիստան դրկած է պատուիրակ մը Բոնթ որ Սիրան, պատմական փաստաթուղթեր հաւաքելու համար Հապէշիստանի անցած և ներկայ պատմութեան վերաբերեալ։ Գատ իրակը Գէյրութ գալէն վերջ կ'իմանայ որ Էմիր Սէլիմի մօտ կը գտնուի Մուհամմէտի կողմէ Հապէշ Թագաւորին դրկուած նեմակը։ Բոնթ իսկոյն ձիւնի կերթայ Էմիր Սէլիմի մօտ և նոյն կը տեղեկանայ որ Եգիպտական հասատուութիւն մը 200000 եգիպտական ոսկի տուած է գնելու համար այդ նամակը։ Ասոր վրայ «Իլլիւսթրասիոն»ի վարչութեան կողմէ 2,500,000 ֆրանք կը վճարէ այդ պատմական նամակն և կը խոստանայ զայն պահել խնամքով։

Էմիր Սէլիմ կը մերժէ։

Այս նամակը գրուած է հին արաբերէնով, կէս կանգուն քառ. մեծութեամբ մորթին վրայ։ Մուհամմէտ գրել կարդալ չգիտնալուն այդ նամակը տրիւի մը գրել տուած է և ինք իր կնիքով կնքած զայն։

Սոյն նամակը կերպով մը մեռք անցնելով, «Հլ Նիտաս» կը հրատարակէ անոր լուսանկարը, որուն բովանդակութիւնն է հետեւեալը.

«Պիսմիլլահիր բահման բահիմ (ամենագութ Աստուծոյ անունով) Աստուծոյ մարգարէն Մուհամմէտէն Հապէշիսթանի Թագաւորին.

«Փառք ըլլայ Աստուծոյ, որմէ զատ ուրիշ արարիչ չկայ, Ան Թագաւորներու Թագաւորն է, սուրբերուն սուրբը, հաւատքի ստեղծիչը. ամբողջ աշխարհի կառավարիչ կը վկայեմ որ Մարիամի տղան Իսա Աստուծոյ հոգիէն է, որ տուած է անմեղ և կոյս Մարիամին։ Աստուած զայն մարդու պէս ստեղծած է։ Քեզ կը հրաւիրեմ Աստուծոյ, մի միայն Աստուծոյ, որուն հաւասարը չկայ։ կը հրաւիրեմ որ հնազանդիս Աստուծոյ։ դուն եթէ ընդունիս այս առաջարկս և հաւատաս իմ մարգարէութեանս քեզ և զինուորներդ իսլամութեան կը հրաւիրեմ։

«Ձեզի կը յանձնարարեմ հնազանդութիւն։ պէտք է հետեւիք անոր։ Քեզի հօրեղբորորդիս Ճաֆէր և քանի մը իսլամներ ղրկեցի։

«Բարեւ հաւատացեալներուն»

ԿՆԻՔ

ՄՈՒՀԱՄՄԷՏ ԻԳՆ ԱԳՏԱԼԼԱ

մութիւններ ստեղծեց «հիս Էսաս»ի շուրջ եւ զայն ամբաստանեց թերթերով եւ հրատարակութիւններով։ Կարգ մը թերթեր գրեցին թէ՝ «հիս Էսաս Ֆրանսկալասաւոր էր եւ բազմաթիւ սիրուհիներ ուներ հաւատակից վայրերու մէջ։ Նոյն իսկ անուններով թուեցին անոնց մէկ մասը։

Սիրիական իսլամ թերթեր 75 տարեկան ծեր հաւատացեալ «Հայի մը վերագրուցին այդ ամբաստանութիւններուն համար բուռն բողոքներ բարձրացուցին եւ դատս պարտեցին կառավարութեան այդ ընթացքը։

Այժմ սակայն «Միլլիէթ» թրքական պատգամաւորը կը հրատարակէ հետեւեալ հեռագիրը զոր ստացած է Էնկիրիէն.

«Շէյխ Էսաս սիրուհիներուն անունները ստուգուած են։ Նոյն իսկ Պոլսոյ ամենաբարձր դասու պաշտօնող ընտանիքներու տիկիններ կը գրուին անոնց մէջ։ Անոնցմէ մէկը բռած է որ իմ «հիս Էսաս»ի կ'այցելէր անոր համար որ զաւակ ունենար։ Շէյխ Էսաս տարա մը առած է եղեր այդ տիկինին, որը ուսիկն վերջ լրի մնացած է եւ զաւակ ունեցած։ Բացի այդ հաստատուած է որ «հիս Էսաս բազմաթիւ կիներ կը պահեր գաղտնի կերպով։»

Կառավարութիւնը 100 ոսկի պարգեւ յայտարարած է այն մարդուն որ կը յայտնի գտնել մանպարս փախստականը։ Մանպարս Հիւսէյնի պատկերը գտնել անկարելի բլլալով, պաշտօնեանը անոր եղբօր պատկերն հազարաւոր օրինակներ հանել տալով բոլոր գիւղերու մուխթարներուն ցրուած է։ Հաւիւ մը յայտարարած է որ իր բնակավայրի մը մէջ տեսած է Հիւսէյնը, որ վարտիով ու շապիկով կը թափառի եղեր։ Օրէ օր սակայն աւելի սուսերի սկսած են զայն գտնելու յոյսերը։

Պատերազմական Աստանը սկսած է դատել Պալբէսիրին բերուած 14 ձերբակալեալները, որոնց մէջ կը գտնուի նաեւ նախկին երեսփոխան Վ.Էն պի պէյ։ Անոնք կ'ամբաստանուին թէ կառավարութիւնը տապալելու համար գայթի կազմակերպութիւն մը բռած են։ Հաստատուած է որ Վ.Էնպի պէյ տեսակցութիւններ ունեցած է Թէքին պէյի հետ Էնկիրիի մէջ։ մեծ կասկածներ հրաւիրուած են նաեւ Թէքին պէյի վրայ։

Ժամանակին, երբ թելադրած են Վ.Էնպի պէյին որ ետ կենայ այդ ծրագիրներեն, որովհետեւ կառավարութիւնը զոհ կը դնէ. ան ըսած է,

— Եթէ կենամ, զոհ ալ բերէ, սակայն ի՞նչ պիտի ընեմ երբ զոհը գնամի դիմէ։

Այս դատավարութեան շատ կարեւորութիւն կը տրուի։

Մուսթաֆա Քէմալ փաշա, որ երկաթուղիով Մալաթիա գացած էր, նոր թիւրք ճանապարհն բաժնուած տեղն ըսած է.

«Ժամանակը հիշ էր Մալաթիան տեսնելու եւ ժողովրդին հետ տեսակցելու համար։ Ծառայիչներ Ըմէր փաշայի հետ կուգային եւ կը տեսնուին։ Երկաթուղիները, հրացանն եւ ընդհանրապէս աւելի կարեւոր են, երկրին ապահովութեան տեսակէտով։ Երկրին ճանապարհներուն ալ անոնց ճնորհիւ պիտի ապահովուի։ Թիւրքը, որ երկաթգարձ եղած է եւ այս արհեստը ամբողջ աշխարհի տարածուած, բնականաբար երկաթը պիտի հայցրեն արդիական երկիրներուն մէջ անոր հասած ատենանին։

Մ. Քէմալ Մալաթիայեն վերջ Տերսիմ-ելը մեկնած է։ Արդեօք տեսնելով ուրախանալո՞ւ համար երբեմն բարգաւաճ եւ հայաբնակ այդ քաղաքի ճերկայ աւերակ վիճակը, ուր այժմ հայու չմը ընենչն անգամ գոյութիւն չունի։

ՆԱՄԱԿԻ ՄԸ «ՄԻՏՔ ԲԱՆԻ»Ն

...ՈՒ ՅԵՏՈՅ ԵԿԱՒ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Գեղեցիկ է սարուկներուն զայրոյթը...

...Ու յետոյ եկաւ պատերազմը։ Ու սանձազարձութեան և վերածնունդի տենդէն բռնուած հայոց արի ժողովուրդը զարկաւ ծոծրակէն ու դիմապատ ձգեց զայն գետին։ Հայկական բարձրանալը կը դարձաւ «երկիր մեռելոց»։ Ու բոլորդ գիտէք թէ ինչ պատահեցաւ յետոյ։ Անգին հրելով բոլո՛ր աւերյոյ ու մեծ բարները — թռնուոր անունդ որոնցմով կերակրեցին, ասանք և անոնք, մեր արիւնաքամ ու վատուժ պատանութիւնը — հարկ է այսուհանդերձ յիշողութեան խոյանքով մը վերադառնալ այդ մահուան ճամբաներուն, բացատրելու համար մեր սերունդին եղերական գործը proces։

Ու ի՞նչ սերունդ։ Որեւէ «որբ» կրնայ բարձրանալ ու ըսել ձեզ.

— Ո՞ւր են մեր հայրենի գիւղերն ու քաղաքները։ Չկան։ Մեր հոգիներուն խորը կայ միայն — նոնոց աղօտ լիճատակը (կ'ըմբռնէ՞ք այս բառը)։

— Մէվ էին մեր հայրերը. — Օտարին նպատակ քաղաքացիներ՝ որ չկրցան ուժգնութեամբ թաթուել բռնութեան ծանր լուծը։

— Ո՞ւր է մեր երկիրը։ — Դժուար է պատասխանել։ Բայց հպարտութիւնը ուներցանք միշտ կրկնելու որ տարագիր (նաև անկոչ) քաղաքացիներն ենք Հայաստանի Հանրապետութեան։

— Ո՞ւր հասակ նետեցինք։ — Փոթորիկին, ցեխին, յետին աղքատութեան մէջ։ Դարձանք օտարին սուտ գթութեան առարկայ — դուրի մուրիկ։ Նոյն իսկ որ. պէս աչքատանքի հլու գործիք՝ վաճառքի հանեցին մեզ։ Մեզ չաքնցին մինչ երկրէ-երկիր նոյն իսկ 1920ին։

— Ի՞նչ է մեր ժառանգութիւնը անցեալէն։ —Մասունքի պէս քանի մը բան ու մեր ուսերուն վրայ քանի մը մեռել։ Ըմբռնեցէ՛ք վերջապէս որ տարիներէ ի վեր մեր երիկամունքներուն մէջ նոյն թռնաւոր վիշտը կայ—անձնող, անժառանգ, անհայրենիք մարդոց մեծ տխրութիւնը։ Օտարին հացով ու սուտ գթութեամբ սնած տղոց անկարգրելի թշուառութիւնը։

— Գերեզմանե՞ր... — Զուտ նի՞նք։ Մեր սիրելիներու մարմինները գաղձան կերակուր ադուաներու։

Ցեղաց մեծցաւ, ոսկոր կապեց այս սերունդը։

Զարքաց՝ աչքատանքի մէջ, հաւատարիմ իր արեան, հեռաւորապէս կամակոր ու տենդաւոր, արտասովոր, կարելի է ըսել հրաշալի արագութեամբ մը՝ նետեց ստրկութեան անուրը ու ծիլ-ծիլ, բեկոր առ բեկոր, դանդաղելէն, տքալէն երբեմն, ժպտելով ձեզ — երէցներուդ — իր արցունքներուդ մէջէն, գարձաւ հաւատարիմութիւն, եղաւ սերունդ։

— Վաղուան յաղթանակին և այսօրուան պայքարին համար։

Եղաւ սերունդ։ Ու զգաց որ ինք գատախազն է եղեռական գործի մը (procès)։ Բայց որովհետև օրերը գէշ էին, որովհետև ատենը չէր հարիւ պանդելու — ասոնցմէ եւ անոնցմէ — պանդուխտ ափերու վրայ, որովհետեւ — լսեցէ՛ք ասիկա — գրեթէ գետինը ձգած էինք Դրօշակը, ժպտելով ձեզ — երէցներուդ — իր արցունքներուն մէջէն, վերցուց զայն, չտրեց իրենց ու սրտառուչ խանդավառութեամբ մը, որ ձեր միակ ուրախութիւնն եղաւ այս վերջին տարիներու ընթացքին, քալեց ճակատէն։

Այո՛, յիշեցէ՛ք, պանդխտութեան այս ինը տարիները...

Երբ ձեր շարքերուն մէջ դասալքութիւնը դաւաճան հեղեր կը բանար, երբ հիները կը կթէին երդուեց Հ. Յ. Դաշնակցութեան կարգապահութիւնը։ Այո՛, ես եկաց մեր կոչ սակցութեան շարքերը ու մնաց։ Երբ ուրիշ «երիտասարդներ» կը մեկնէին...

Ընդունեց Դաշնակցութեան կարգապահութիւնը։ Ոչ ոչ նոյն իսկ որ ան ըլլայ խիստ երկաթէ։ Բայց իր անդրանիկ տակաւին առնէ հաւատարակէս մեծն ու պրզտիկը։ Մէկ թաթով չարուանձէ մէկը։ իսկ միւսով գգուէ երկրորդը։

Ընդունեց կարգապահութիւնը, բայց այս կը նշանակէ մի՞թէ որ հարկ է սպոնգ քաշել ամբողջ այդ գէշ անցեալին վրայ — Արեւելեան Թրակիայէն մինչև արաբական տափերը՝ մեր երիտասարդութիւնը կեր դարձաւ բորենիներու։ Ազգովին եղանք փատ ու մեր մատաղատի քոյրերուն ժանն իսկ մեզ չրգինեց վերջնական զայրոյթով մը։ Կրնայինք մեր հայրերուն «սկորներով ջախջախել՝ մեզ հարուածող ձեռքերը։ Զբրինք։ Կռնայինք

Բայց կար ճերմին բռնամիտ, մտերու խուժանը...

— Կային մեր հին ու քաջ եկեղեցիին սուրբ քահանաները ու այլ վեղարաւորներ, որ խաչով մեզ տարին սպանդանոց։ Ասիկա մենք կը խոստանանք չմոռնալ։ Դուք կրնաք ներողդ հիւսել էջմիածնին։ Մենք կը լռենք։

— Կային մեր «վատերական» քաղաքներներ, վաչխառուները, Թշնամի պետութեան ծառայութեան մէջ եղող բոյ՛ր տպիրեն ու հեթեսիները։ Կար «ճերմին տաճիկ»ներ՝ ու սև ջուրիր որ ջաղեց, բազկ բազկ ըրաւ այս արի ու աշխատաւոր ժողովուրդը։ Հիմա այս մարդիկը կրնան «սիլինդր»ով ման գալ հոս, կրնան թերթի խմբագիր ելլալ — ու ո՛վ Դաշնակցութեան վերիմատ ձեռ, որքաղան ա՛լ, կրնան մեր մեռելները հանել փոսերէն ու անարգել(*) — Մենք կը խոստանանք չմոռնալ սակայն։

Կային... բայց Ձացեալը չարուանակեցէ՛ք դուք...

Ընդունեց կարգապահութիւնը՝ բայց այդ կը նշանակէ մի՞թէ որ որ այս նեղդեն, այս տարաշած ժողովրդի կեանքին մէջ կրկին հաւատուրացները պիտի ելլան պատուի։ Կրկին հնարաւոր պիտի ելլայ ամէ՞ն քուրթիւն, ստորութիւն բնել ու յետոյ այս կամ այն պարարուակով ներման արժանանալ։ Ի՞նչու համար կան այսքան վատեր, լերտեսներ։ գաւառանոներ ու դասալիք, երեսուն գրաւի կտորի համար ծախուող, թշնամական մատուռականներ։ — Որովհետև բաժանիներման կարելիութիւններ կան։ Որովհետև բազմաթիւ բարեհաճութիւններ կան...

Ու ասիկա է որ կը կոտրէ մեր ժողովրդին մէջքը...

Ո՛չ ոք դեռ կազմած է պատերազմի ընթացքին ու յետոյ, իրենց անձնական բարեկեցութեան համար, հայ աչքատաւորութիւնը կռնակէն հարուածող մարդոց ասեւ ցուցակը։ Ընկերներ կան — որ ինչպէս վայել է «մատաւորականներու», խնդրե՛մ — ձեռքը կը սեղմեն մարդոց որ ամէ՞ն օր կը բարոյալքեն, կը հրաւիրեն սարկութեան, կ'իգականացնեն այս ժողովուրդը։ Զայն — գիտութեամբ թէ անգիտութեամբ թէ — կը վերածեն անողնայար, թուլամորթ խուժանի։

Իսկ մեր սերունդը կը՞ցանկայ որ վերջ գտնեն այս բոլորը։

Ու վերջապէս քիչ մը պայծառանայ ա՛յս պղտոր մթնոլորտը։ Բոլո՛ր սինլքորները քաշուին իրենց անկիւնները։ Ու Հ. Յ. Դաշնակցութեան դէմքը երեւա՛ զուրկ ամէ՞ն տկարութիւնէ։ անոգոգ ու մաքուր։

ՎԱԶԳԷՆ ՇՈՒՇԱՆԵԱՆ

(*) Աւելցնենք թէ Քէրզիպաշեանը բրաւ ասիկա։ Վ. Շ.

(*) Ու մեծմ երբեմ անարգելու խաղութիւնը չունեցաւմ Ռուսի. Քաջալերանքին, որովհետեւ իր պատասխանական անձնաւորութեան եսին, տեսանելիներին մարդը որ կը տառապի, որ կը «խարխափէ։ Թեւ գիտենամ որ այս «խարխափումները» անցեալին մէջ կրնային ծանր հասած ըլլալ այս ժողովրդին, այս բոլոր «խարխափումներ»ը... Վ. Շ.

ՄԵՐ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ա.

Պէյրութի հրապարակին վրայ ամէն օր ծնունդ առնող հայ միութիւնները, ոմանց չատ կարճատեւ կեանքը, ոմանց այ տեւական և սակայն ապարդիւն, ա օգուտ եւ խաչաձեւող գործունէութիւնը մեզ առիթ տուած են, «Ազգակի էջերուն ներքին չափ, վերլուծումի ենթարկել գոյութիւն ունեցող բոլոր տեսակի հայ միութիւններու գործն ու կեանքը, ընելով այդ ուղղութեամբ կարգ մը թեզարութիւններ և մատնանշելով թերիներ։

Զանց առնել ստիպուած ենք երկրորդական փոքր միութիւնները որոնց մասին ալ խօսելու համար հարկ կ'ըլլար հատորներ գրել, բան մը որուն համար վատնուած ժամանակը ոչ մէկ արդիւնք պիտի ունենայ։ Իսկ, մեր հայեցողութեամբ արդէն ատոնցմէ չատերը, ոչ հիմք և ոչ ալ իրաւունք ունին, բացի այն կարգ մը (3-4 հատ) հայրենակցական միութիւնները որոնք երբեմն օգտակար գործեր եւ ձեռնարկներ կը կատարեն։

Անցնելէ առաջ մեր նիւթին, հայրենակցական միութիւններու համար ալ մէկ թեզարութիւն, թէև չատ անգամ կրկնուած։ Ինչ իմաստ կայ խառնիճաղանչ միութիւններու, միևնոյն գաւառի, նահանգի մէջ գտնուող ամենայեւ գիւղամուրքի և գիւղի անունով։ Աւելորդ և անիմաստ աշխատանք, և անուն։ Շատ ատեն այնքան ծիծաղելի, որ մէկ կնիք և մէկ քանի հարիւր տպագրուած թուղթ-պահարանէ ու 5-6 անձերէ բաղկացեալ կարելի կ'ըլլայ այսինչ կամ այնինչ գիւղի հայրենակցական միութիւններ կազմել, տալով ատոնց «կրթասիրաց», «Վերաշինացող» պէս բարդ մակդիրներ ալ։

Այս երևոյթը այլևս տանելի չէ կարծես և մեծապէս ալ կը վնասէ քիչ թէ չատ կազմակերպուած հայրենակց. միութիւններու ալ վարկին և գործին։ Պիտի թելադրէինք քիչ մը զոհելով մեր եսէն և աւելի ճիշդ իմանալէն, համախմբուիլ մեր գաւառ նահանգի կամ գաւառի միութիւններու շուրջ, ու միակամ աշխատիլ իսկական գործ տեսնելու համար։ Վատահ պիտի ըլլանք որ Խարբերդն ու Սեբաստիան երբ որ ազատագրուին միևնոյն ատեն կ'ազատուին նաև Դատէմը և կամ Զաւան...։

Այժմ անցնինք մեր բուն նիւթին։

Հ. Մ. Ը. Մ.

Անխտիր բոլոր հայութեան համակրանքը վայելող այս միութիւնը, ունի 7—8 տարուան կեանք մեր գաղութին մէջ ալ։

Իր անդամներու թիւը կը հասնի (կը կարծենք) 120ի Պէյրութի մէջ։

Շատ անգամներ առիթ կ'ունենանք այս միութեան հետ չփումներ ունենալու մարզադաշտերու կամ հանդիսավայրերու մէջ։

Սակայն, հակառակ այս համակրութեան և գուրգուրանքի, Հ. Մ. Ը. Մ.ը չունի համապատասխան ոյժ և ծաւալ։

Առոր պատճառը, մեր հասկցողութեամբ կը հանդիսանայ հետևեալը. Նախ վարչական մեքենայի դանդաղ ընթանալը։ Գիտենք որ առ հասարակ բոլոր միութիւններու մէջ վարչական կազմին միայն մէկ քանի անդամներ լծուած կ'ըլլան միշտ ամենածանր գործի, որու հետևանքով ամէն ատեն այ կը կաղան գործերը։ Պատկերը նոյն է նաև Հ. Մ. Ը. Մ.ի մէջ։ Կը պակսի աշխատանքի սիստէմատիկ բաժանումը։

Երկրորդ, թէև մենք գիտենք Հ. Մ. Ը. Մ.ի կոչումն ու նպատակը, սակայն հասարակական խաւերու մէջ Հ. Մ. Ը. Մ.ը հոմանիշ դարձած է Ֆութպոլի։ Արդարը ըլլալու համար պիտի ըսել որ Պէյրութի Հ. Մ. Ը. Մ.ը իր ամբողջ էնէրգիին ու ժամանակը դրեթէ յատկացուցած է «Ֆութպոլ»ին եւ չատ քիչ կարևորութիւն կուտայ սկաուտական գործին որը զուգընթացաբար և նոյն իսկ առաջին հերթին պէտք էր լուրջ ուշադրութեան առնուէր։

Սկաուտական շարժումը, մարմնակրթանքի դանազան միջոցներն ու դասաւանդութիւնները, իրենց մեծագոյն արդիւնքը պիտի տային հասնող սերունդի, պատանեկութեան ֆիզիքական դաստիարակութեան այնքան անհրաժեշտ ու կենսական գործին համար։

Թող չառարկուի թէ նիւթական միջոցներու անբաւարարութիւնն է այն բոլորի անտեսումին պատճառը։ Մենք գիտենք որ հայ ժողովուրդը միշտ տուեր է Հ. Մ. Ը. Մ.ի և միշտ ալ պատրաստ է տալու, մանաւանդ երբ որ միութիւնը դուրս եկած տեսնէ «Ֆութպոլ»ի չրջափակէն և նուիրուած նաև միւս աշխատանքներուն։

Միակողմանի դատած չըլլալու համար, պէտք է ըսել սակայն որ Հ. Մ. Ը. Մ.ի յաջողութեան պայմաններէն մէկն ալ բոլոր հայ գրպրոց և որքանոցներէն ներս իր ազատ մուտքն է՝ որը դժբաղդաբար կարգ մը անհարկի նկատումներով զանազան կրթական հաստատութիւններու տնօրէնութեանց կողմէ մեծ դժուարութեանց կը բաղխի։

Կը կարծենք որ մարմնակրթանքի գործը պէտք է վեր նկատուի ամէն յարանուանական և կուսակցական նկատումներէ։ Հայ յարանուանութեանց կրթական վարիչները պիտի գիտակցին ասոր և իրենց դրուները լայն բանան Հ. Մ. Ը. Մ.ի առջև, որը պատանեկութիւնը եւ դպրոցական աշակերտութիւնը առնելով իր հովանաւորութեան եւ դրօշին տակ, պիտի մարզէ զայն, ու պատրաստէ ա՛ռողջ երիտասարդութիւնը։

Ինչ նպատակ կայ զանազան տեսակի ֆութպոլի, սկաուտական և այլ մարմնամարզական անուններով փոքր միութիւններ ունենալուն մէջ։

Պէյրութի փողոցներուն մէջ կը հանդիպինք երբեմն սկաուտներու, որոնք այլազան դպրոցներու պատկանելով կը կրեն խառնիճաղանճ և գոյնզգոյն տարազներ ու դրօշակներ՝ պարգելով շատ խեղճ ու ծիծաղելի պատկեր մը։

ԱՆԱՏՕԼՈՒԻ ՆԵՐԿԱՅ ՎԻՃԱԿԸ

Վերջերս Թիւրքիա այցելող յոյն թղթակից մը հետեւեալ կերպով կը նկարագրէ Անատօլուի կացութիւնը.

ՊԱՆՏԸՐՄԱ.—

Մարդ կը ցաւի երբ տեսնէ ամբողջ Պանտրմա քաղաքը ամայացած։ Հակայ այգիները, չոր դաշտերու վերածուած են։ Պանտրմայի նոր բնակիչները երկրագործ չեն։ Այգիները չրջապատուած եւ ծածկուած են վայրի բոյսերով։ Տեղ տեղ կանայ դաչտեր կ'երեւին։ Բայց անոնց տէրերը կամ հին Պանտրմացիներ կամ Մակենոդացի Թիւրքեր են։ Ողողումներու դէմ ոեւէ միջոց ձեռք առնուած չէ։ Երբ սաստիկ անձրեւ գայ, կամուրջները կը փլին և տուները ջուր կը լեցուին։ Պանտրմայի չրջակայքը կունք գեռ քանի մը այգիներ տեսնել։ Բայց եթէ քաղաքէն քիչ մը հեռանաք, ամայութիւնը սարսափելի է։ Քաղաքին փողոցներուն մէջ ազատ կայուն ջուրեր կան։ Այս վատ տպաւորութեանց ոչի մեկնեցայ Պանտրմայէն։

2 ժամուան ճամբորդութենէ մը յետոյ հասայ Սեյիֆի։ Հին ատենէն ի վեր Սեյիֆի միշտ Թրքական գիւղ մը եղած էր։

Սակայն հոս ալ կեանքը մարած է։ Քրիստոնեաներն էին որ չարժում կ'ստեղծէին այդ չրջանին մէջ։ Պանտրմայէն, Աքսարէն, Մանիսայէն և Իզմիրէն կուգային գնումներ ընելու, և հիմայ մարդ կը զարմանայ երբ կը տեսնէ այդ չրջանը մեռած։

Մեծ լանկար մը, ցած տուն մը. ահա կայարանը։ Այդ լանկարը որ 1822էն առաջ չէր բաւեր պատրսպարելու անհամար պտկերը, այսօր կատարելապէս պարապ է։

Կայարանը հազիւ 10 հոգի տեսայ կայարանապետը և մի քանի գիւղացիներ մերկ ու բոպիկ, հակառակ սաստիկ ցուրտին։ Բոլորին ալ երեսը գունատ էր ջերմի հետեւանքով։ Քանի մը խեղճ խրճիթներ և ուրիշ ոչինչ։ Ոչ ոք չարժում չկայ։

Գիւղացիները եւրոպական գըլխարկներ հագած են, սա կայն կը չարունակեն պահել իրենց հին մրտայնութիւնը։ Ահա թէ ինչ բան ինձ զարգացած թիւրք մը։

— Զինք կրնար հաչտուիլ վերջին նորաձեւութիւններուն հետ։ Առաջինը ես՝ անմիջապէս որ տուն երթամ, գլխարկս կը նետեմ և ֆէս կը հագնիմ։

Հազիւ տասը վայրկեան կեցայ Սեյիրճի։ Այդ կարճ ժամանակամիջոցին, ոեւէ մէկը կարող է հասկընալ թէ քրիստոնեաներուն մեկնելէն յետոյ հողը կորանցուց իր ալրը։

Շոգեկառքը դանդաղ դանդաղ կը յառաջանար դէպի Պալըքէսէր։ Հազուագիւտ է տեսնել հողագործ մը դաչտին մէջ։ Հոս հոն միայն կանայ անդնան տարածութիւններ կերեւան։

Ասատասեան ժամը 10ին հասանք Պալըքէսէր։ Հոս տեսարանը տարբեր է, կեանք կայ։

Հրապարակին վրայ ինքնաշարժեր կ'սպասեն։ Նոյն հրապարակին մօտ կը գտնուի զինուորական դրպրոցը։ Պալըքէսիր ոտք կոխողը կը հասկնայ անմիջապէս թէ կը գտնուի զինուորական քաղաքի մը մէջ զինուորական ինքնաշարժերու հսկայ լանկարներ, օդակայան, ամէն կողմէ սպաներ։ Այս չարժումը սակայն երեւութական է։ Հոս ալ կեանքը կը պակսի։ Շոֆէօրները ձեռքէ ձեռք կը յափշտակեն ճամբորդները։

Կայարանէն քիչ մը անդին կը գտնուի «Թիւրք Օճախի չէնքը, չինուած արաբական ոճով։ Թիւրքիոյ ամէն կողմէ պիտի հանդիպիք նման չէնքերու։ Բայց ինչ է «Թիւրք Օճախ»։ Հոն է որ երիտասարդները իրենց ազգայնական կրթութիւնը կ'ստանան և կը սորվին ատել Թիւրքիոյ բոլոր թշնամիները։ Սակայն այդ «օճախները» միաժամանակ յառաջդիմութեան ուղղագծման հնոցներ են։

Կամաց կ'ուղղուիմ դէպի քաղաքի կեդրոնը ուր կը գտնուէին հին ատենը յունական և հայկական թաղերը։ Պալըքէսէրի մէջ կային 2,500ի չափ յոյներ և մօտ 3-5000 հայեր։ Ամենամեծ և ամենահարուստ տուները քրիստոնեաներուն կը պատկանէին։

Երկու քրիստոնեայ թաղերու մէջտեղը և գրեթէ նոյն պարտէզին մէջ կը բարձրանային յոյներուն եկեղեցին և դպրոցները և հայոց եկեղեցին իր դպրոցներով։ Այսօր երկու եկեղեցիներն ալ կանգուն են. սակայն ոեւէ քրիստոնէական խորհրդանշան մը չէք տեսներ անոնց վրայ։ Դպրոցները գրաւած է Թիւրք կառավարութիւնը։

Քրիստոնեաներուն տուները կը բնակին Սեյանիկէն և Կրեատէէն եկած գաղթականներ։ Փողոցներուն մէջ չարժում գրեթէ չկայ, երբեմն, երբեմն գիւղացիներ կանցնին գանգող քայլերով, առանց աճապարելու, ձեռքերնին հաժրիչ մը բռնած։

Պալըքէսիրը մարած չէ եւ կը չարունակէ չի մարել Էնկիւրիի կառավարութեան նորութիւններէ։

Պալըքէսիրէն դէպի Իզմիր երթալու ատեն պահ մը կանգ առինք Սանկաճաք գիւղը։ Կը բաւէ այդ մը նետել խրճիթներուն վրայ գաղափար մը կազմելու համար թէ որչափ ազքատ է ժողովուրդը և որչափ վատն առողջապահական պայմանները։

Իզմիր մը գործաւորներ կը նոգոգէին Պէրկամա-Գրնրք ճամբան։ Այն պահուն որ այնտեղէն կ'անցնէի գաղարի ժամ էր։ Գործաւորները կուտէին ամէնքն ալ նոյն ամանէն։ Գիտէի կերածնին մածուն ատամ իւղով որուն մէջ մանրած էին սոխ և հաղար։

Շոգեկառքը ճամբայ ելաւ։ Քիչ յետոյ կը տեսնէի Կիրէկովի և Պէյդէ գիւղերը։

Սմանա կը մոտենանք։ Հեռուէն կ'երեւէին արդէն երկաթէ հսկայ սիւներ որոնցմէ կախուած են հանքածուխ փոխադրող պտիկ վագոններ։ Երկու տարիէ ի վեր այդ վագոններուն անչարժութեան մատնուած են։ Շոգեկառքի ընկերութիւնը սուղ կը գտնէ Սմանայի հանքածուխին գինը։ Սակայն Սմանայի հանքերը փառքի օրեր տեսած էին։ Մեծ պատերազմին ընթացքին, երբ Թիւրքիան ամէն կողմէ պաչարուած էր և չէր ստանար անգլիական հանքածուխ, Սմանայի փայտաքարով կը չարժէին արհւմտեան Փոքր Ասիոյ շոգեկառքերը։ Այդ հանքերը կը պատկանէին Անտոնիոս Զիմերիին։ Սմանա հասանք։ Ցիշեցի անմիջապէս այդ աղջոր քաղաքը իր առատ ջուրերով և ճարպիկ առեւտրականներով։ Հին ատենը 11,000 բնակչութիւն ունէր, որոնց 3,500-4000 յոյներ էին մեծ մասամբ վաճառականներ և այգեպաններ։ Անչուշտ ներկայիս ոչ յոյներ ոչ ալ հայեր կան հոն։ Միայն հրեաները կը շարունակեն գեռ մնալ, բայց իզուր յանախորդի մը ետեւէն կը վազեն։ Սմանա, քրիստոնեաներուն թաղը բաժնուած չէր տաճկական թաղէն։

Միակ քաղաքն էր, ուր երկու տարբերը միասին կ'ապրէին։ Սակայն քրիստոնեաներուն տուները կը զարնուէին իրենց արտաքին խնամուած երեւոյթով։

Կայարանը. ինչպէս ամէն տեղ, նոյն անչարժութիւնը՝ մի քանի ճամբորդներ, մանրավաճառներ եւ ուղեցուցիչներ։

Ցած խանութներու մէջ կը տեսնեմ թիթեղներ լեցուն սեռ, բայց ոչ մէկ յանախորդ։ Կը շարունակեմ յառաջանալ դէպի յունական։ Փողոցներու մէջ ցանցաւորէն կը հանդիպիս ցնցոտիներով հագուած գիւղացիներու։

Ակներեւ է որ հոս ալ աղքատութիւն կը տիրէ։ Միայն սպաները լաւհագուած են։ Արճարանները մէջ իսուներամ բազմութիւն։ Ամէնն մէն քայլին ստիպուած եմ աղտոտ ջուրերով լեցուն փոսերու վրայէն ցատկել։ Բայց ամենէն աւելի շուկան է որ կը տառապի աղքատութենէ։

Գլխարկով գիւղացիներ, հին չայարներ հագած լայն գօտի մը կապած մէջքերնուն անոնց և ծոյլ երիտասարդներ։

Ֆէհիմ փաչա այս պատեհութիւնը ուզեց չահագործել, սակայն իր ժուրնալին կարևորութիւն տուող չգտնուեցաւ։

* * *

Եըլտրզի մահափորձին մէջ ամենակարեւոր դերը խաղացող մարդը Ժորէսն էր։ Կարգ մը ուրիշ տէրօրիսթներու հետ միասին, Ժորէսն ալ մահուան դատապարտուած էր։

Գիշեր մը Պրիւքսէլէն Եըլտրզ հեռագիր մը եկաւ։ Այդ հեռագրով Ժորէսին ներում չնորհուիլը կը խնդրուէր։ Հեռագիրը սպառնալիքով և խնդրելու պէս ձեւով մը խառն էր։

Այս հեռագրէն վերջ Սուլթան Համիտի խաղցած դերը շատ ուշագրաւ է։ Իր կեանքին դէմ մահափորձ ընող, ոումբը կրակող և վերջապէս բոլոր գաղտնիքներն ու կարգադրութիւնները խոստովանող և մահուան վճիռ ստացող Ժորէսը ոչ միայն չպանդնուեցաւ, այլ չբանտարկուեցաւ ալ. մինչև անգամ սահմանէն դուրս ալ չ'աքսորուեցաւ։ Ընդհակառակը ներման արժանացաւ, բանէն պոյտ բերուեցաւ, թագաւորին հետ տեսակցութիւն ունեցաւ և հայ յեղափոխականներու իմաստ աչխատելու և անոնց վիճակն ու չարժումները թագաւորին տեղեկացնելու պաշտօնին կոչուեցաւ։ 500 ոսկի ճամբու ծախք տրուեցաւ անոր և Սիրքէճիէն չոգեկառք նստելով գնաց։

Ժորէս անկէ վերջ որպէս լրտես ծառայեց Սուլթան Համիտին և բազմաթիւ ժուրնալներ ղրկեց անոր Եւրոպայէն։

* * *

Իմ յուշերուս մէջ հաստատակի յիշուած Եըլտրզի դէպքերուն քննութեան պաշտօնը ստանձնող յանձնախումբի կողմէ տրուած և տպար ուած տեղեկագրին մէջ մահափորձի որոնց կողմէ և ինչ նպատակով գործադրուած ըլլալը ցոյց տրուած է։ Սակայն դէպքին բուն ներքին մասը և ամենէն կարևորը անծանօթ մնացած է։ Որովհետեւ այդ թուականներուն ներքին գաղտնիքները երեւան հանել անկարելի էր։

Ես պաշտօնիս բերումով տեղեկացած հշմարտութիւնները, իրենց էչերը կը քաչեն և առանց այլ մ'իսկ նետելու կ'անցնին խանութներու առջեւէն։ Ուրիշներ բերած են իրենց ազարակներուն բերքերը և գնորդ չեն գտներ։

ՌՈՒՍԻԱՆ ԱՅՆՊԷՍ ԻՆՉՊԷՍ ՈՐ Է

ՄՈՍԿՈՒԱՆ ԲԱՆԻՈՐՆԵՐՈՒ ՏԱՆՋԱՐԱՆ

ԱՆԳԼԻԱՑԻ ՕՐԱԳՐՈՂԻ ՄԸ ՄԵՐԿԱՑՈՒՄՆԵՐԸ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԴՐԱԽՏԻՆ ԻՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՄԱՍԻՆ

(Շարունակութիւն նախնացեալ թիւին եւ վերջ)

Այսօր, պատկերը, յուսահատելի տարբեր է։ Պանութիւներ չկան այլեւս, ուր անցորդը կարենայ մտնել։ Կան պետական խանութներ, որոնք ուտեստեղէնի բաժիններ կը տան բանւորներուն, բայց միայն այն բանւորներուն, որոնք անվերջանալի գոչ մը կապած, սառած գետնի վրայ ժաներով կը ըսպասեն մի՛ի կտորի մը, որ սակայն չի տրուիր բնաւ...

Ճիշտ է որ կայ տեսակ մը հաց, գորշ ու սև, որուն մէջ հարիւր 100ին 15—20 համեմատութեամբ ճերմակ ալիւր կայ։ Եւ սակայն, մինչ բոլոր ուտեստեղէնները, — հաւկիթ, կաթ, կարագ, պանիր, մսեղէի են միայն քիչ, չատ քիչ քանակութեամբ։

Բանւորական սովորական հագուստները կարելի է գտնել միայն այն պարագային, երբ կը ներկայացնէք վկայագիր մը, թէ կ'աչխատիք այսինչ գործատան մէջ, իսկ զոյգ մը կնոջական սովորական «սքարֆինի համար— այն ալ եթէ գտնէք— պիտի վճարէք 18-20 սթերլին։

Սննդաղրկումի այս խղճալի վիճակին վրայ աւելցուցէք նաև Մոսկուայի տէրերուն կողմէ ստեղծուած բնակութեան զարհուրելի պայմանները և տակաւին, չատ ազատ գազափար մը միայն պիտի ունենաք բանւորի յուսահատական կացութեան մասին։

Որովհետեւ, երեք միլիոն և աւելի մարդիկ լեցուած են այսօր քաղաքի մը մէջ, որ ամենէն չատը մէկ միլիոն հոգի միայն կրնայ առնել։ Սովորական երեւոյթ է տեսնել 1600 այր մարդիկ ու կիներ, որոնք կ'ապրին 60 սենեակ ունեցող տան մը մէջ և տեսնել նաեւ 8-10 ընկեր՝ որոնք սարտէլյի նման խառնուած են սենեակի մը մէջ, որ տրամաքանօրէն երկու հոգի միայն կրնայ տեղ տալ։

Օրէնքը, բանւորին կ'արտոնէ գրաւել 38 քառակուսի ոտք տեղ մը, մինչդեռ Մոսկուայի մէջ թոյլատրուած է միայն 13 քառակուսի ոտք իւրաքանչիւր բանւորի համար այսինքն այնքան, որքան փոքր մահճակալի մը մակերեսն է։

Փոխադրութիւնը ուրիշ խնդիր մըն է, որ աւելի կը ծանրացնէ բանւորին ողորմելի վիճակը։ Կեանքիս մէջ բնաւ չեմ գտնուած հրմշտոքի այն վայրագ տեսարանին, զոր կարելի է տեսնել Մոսկուայի մէջ, ամէն առաւօտ կանուխ, երբ այդ գժբախտ մարդիկը, հազարներով ճամբայ կ'ելլեն իրենց աչխատած գործատուները երթալու համար։

Անսովոր չէ այն պատկերը, երբ հազարաւոր բանւորներ, զազանները նման կը կոուին երեքտրակառքերու մէջ տեղ մը գրաւելու համար։ Անկարարգելի է նաեւ այն տեսարանը, երբ բանւորուհիներ, երբեմն մարելով, երբեմն իրենց գլխարկները քամիին տալով կը վազեն շնչասպառ, որպէսզի հասնին արուարձաններէն անցնող առաջին կառախումբին։

Երեւակայեցէք նաև քաղաք մը, ուր մէկ հատիկ պետական հիւանդանոց կարելի չէ գտնել և եթէ երթաք առաջնանաքոյժի մը մօտ, պիտի ըսուի ձեզի, թէ ձեր ակռայի «քուրօն»ին համար անհրաժեշտ ոսկին դուք պէտք է բերէք։

Քաղաք մը՝ ուր չէք կրնար մէկ թերթ նստակի բարակ թուղթ գտնել, ուր մէկ զոյգ կալոշ-լաստիկ իսկ չպիտի գտնէք, որովհետեւ կառավարութիւնը արտասահման կարտածէ ամենայեւտին զոյգ մը կալոշ անգամ, ուր գործածուած գրամեքենայ մը կ'արժէ 50 սթերլին այր մարդու ձեռք մը գգեստը ամենէն ժան տեսակէն 30 սթերլին և ուր, զոյգ մը տետաքեայ կուլպան անծանօթ բան մըն է։

Բուռն փրփրականն է միայն որ կը փրկէ ժողովուրդը, ծայրայեղ յուսալքման անդունդէն։ Ամէն տեղ և չարունակ, կարմիր դրօշակները, որոնք կը հոչակեն ճարտարուեստական մեծ յեղափոխութեան յառաջդիմութիւնները, կ'ողողեն ամէն քաղաքի փողոցներն ու առևտրական կեդրոնները։

Ըսինք արդէն, որ Մոսկուայի թերթերը — և թերթը, որ 5 կոպէկ կ'արժէ, ամենէն ժան բանն է — դրեթէ ամբողջովին, իրենց սիւնակները յատկացուած են էրիզամայ Ծրագրին, ամէն անգամ որ չեն զբաղիր օտար միջամտութեան մը հաւանականութեամբ։

Կարեւոր արժէք կ'ընծայեն նաև բատիսին, որովհետեւ, գիւղերեկ ,ծայները ճարտար բանախօսներուն, որոնք կ'ուսնան բրէշնիի պատերուն ետեւը, կ'ներգործեն ամէն տեղ, ամէն փողոցի անկիւնը և մինչեւ իսկ հեռաւոր գիւղերու մէջ զետեղուած բարձրախօս գործիքներու միջոցով։

Այս բոլորը, երբեմն երբեմն, յոյսի ճառագայթ մը կը նետեն բանւորի սրտին մէջ։ Հակառակ ասոր սակայն կը տիրէ ընդհանուր յուսահատութիւն մը։

Դժուար է գուշակել, թէ տակաւին որքա՞ն ժամանակ, կառավարութիւնը պիտի չարունակէ պարտադրել այս քստմնելի պայմանները, ուս ժողովուրդին։ Սակայն, մինչեւ իսկ այն երկրին մէջ, ուր յուսալքման աստիճանը անլուսաղատելի կերպով վար է։ Ժարգկային հանդուրժումը սահմաններ ունի։

Ռ. ՁԷԹԼՄ

Կարդացէ՛ք և Տարածեցէ՛ք «ԱԶԴԱԿ»ը

ԹԱՔՍԻՆ ՓԱՇԱՑԻ ՑԻՇԱՏԱԿՆԵՐԸ — ԹԻՒ 18

ՍՈՒԼԹԱՆ ՀԱՄԻՏ

ԻՆՉՊԷ՞Ս ԳՏՆՈՒԵՑԱՒ ԵԸԼՏԸԶԻ ԴԷՊՔԻՆ ՀԵՏՔԸ

ԿԱՌՔԻ ԱՆԻՒԻՆ ՔԱՌԻՉՈՒԿԸ ԿԸ ՔԱՇԷԼ ՀԱՆԴՈՒՑԸ

ԺՈՐԷՍ ՍՈՒԼԹԱՆԻՆ ԼՐՏԵՍԸ...

ՏԻԳՐԱՆ ՔԵԼԷԿԵԱՆ ՀԱՄԻՏԻ ՀԱՒԱՏԱՐԻՄ?

Յեղափոխականներու հոչիւը ոխայեցաւ։ Սուլթան Համիտ իրենց հաչուած վայրկեանին մկրիթի դռան առջև պիտի չկանուէր։ Շէյխ իւլ Իսլամի հետ ունեցած զոյգ մը խօսակցութիւնն էր որ Համիտը ուչացուց։ Ռումբի պայթած պահուն ան դեռ կառք հեծնելու համար դէպի սանդուխները կուղղուէր։

Թէպէտ չեմ գիտեր թէ Սուլթան Համիտ ռումբի պայթած միջոցին վախցա՞ւ թէ ոչ, սակայն արտաքնապէս ան չատ յանդուգն ու անվախ կը տեսնուէր։

Այդ միջոցին Սուլթան Համիտը բարկացնող միակ դէպքը, ռումբի պայթիւնի հետեւանքով յառաջ եկած խառնակութեանց միջոցին, արաբական գունդի զինուորներէն մէկուն իրարանցման մատնուելով օդին մէջ ձեռք մը զէնք պարպելն էր։

Կրնամ ըսել որ Համիտը ռումբի վախէն աւելի այս դէպքը զգաղեցուցած էր։ Պոյտպան գունդերու այս կերպ զէնքով խաղալը թագաւորին երբէք հաճելի չէր երեւնար։ Ռումբի պայթիւնէն և առաջին իրարանցման զարթնելէն քիչ վերջ Սուլթան Համիտ ըստ իր սովորութեան կառք նստաւ և իր ձեռքով քչելով ներկայ բազմութեան և զինուորներու ծափահարութեանց մէջ դէպի Եըլտրզ ուղղուեցաւ։

Այդ միջոցին իսկ, Սուլթան Համիտ Զիթ Բէօչկիւի առջև կենալով դեսպանները բարեւելու սովորութիւնը չմոռցաւ։

Այդ դէպքէն անմիջապէս վերջ բոլոր Իւլէմաներն ու նախարարները, դեսպաններն ու իրենց թարգմանները թագաւորին ժամ եկան շնորհաւորելու համար։ Օտար տէրութեանց թագաւորներէն բազմաթիւ հեռագիրներ եկան այդ ուղղութեամբ։

Եըլտրզի դէպքէն անմիջապէս վերջ, իբրև առաջին միջոց հրամայուեցաւ երկաթուղիի և ծովային փոխադրութեանց դադարումը և խուզարկութիւններ կատարել անոնց մէջ։ Միեւնոյն ժամանակ քննութեանց ձեռնարկուելով կազմակերպիչներուն ձերբակալութեան միջոցները ձեռք առնուեցան։ Ընտրուած յանձնախումբը իսկոյն գործի ձեռնարկեց։

Դէպքին հանգոյցը առաջին օրն իսկ ընդհանրապէս գտնուեցաւ։ Նէէմէտտին Մօլա պէյ լուծած էին։ Անոնք այդ օր Եըլտրզէն Պէշիկթաշ իջնալու ատեն ճամբան քաւչուկի կտոր մը գտած էին։ Այս քաւչուկը կառքի մը անիւին կը պատկանէր, որուն մինչեւ այդ օր տեսնուած չէր նմանը։ Այս ծայրէն սկսելով խնդիրը ամբողջութեամբ երեւան հանուած էր և ձեռք անցուած փաստերը իրականութիւնը պարզած էին։

Ֆէհիմ փաչան իհարկէ այս տեսակ պատեհութիւն մը ձեռքէ փախցնել՝ չէր ուզեր։ օր մը ան ալ թագաւորին ժուրնալ մը տալով ոճրագործներուն ներքին փնտռուիլը առաջարկեց։ Մահափորձին հայ յեղափոխականներու կողմէ կազմակերպուած ըլլալը այնքան որոշ ըլլալէ վերջ, տէրօրիսթները պալատին մէջ փնտռելու առաջարկը կրնայ ցոյց տալ Ֆէհիմ փաչայի ա. ռաջնորդ ընթանալուն։

Ֆէհիմ փաչա այս պատեհութիւնը ուզեց չահագործել, սակայն իր ժուրնալին կարևորութիւն տուող չգտնուեցաւ։

* * *

Եըլտրզի մահափորձին մէջ ամենակարեւոր դերը խաղացող մարդը Ժորէսն էր։ Կարգ մը ուրիշ տէրօրիսթներու հետ միասին, Ժորէսն ալ մահուան դատապարտուած էր։

Գիշեր մը Պրիւքսէլէն Եըլտրզ հեռագիր մը եկաւ։ Այդ հեռագրով Ժորէսին ներում չնորհուիլը կը խնդրուէր։ Հեռագիրը սպառնալիքով և խնդրելու պէս ձեւով մը խառն էր։

Այս հեռագրէն վերջ Սուլթան Համիտի խաղցած դերը շատ ուշագրաւ է։ Իր կեանքին դէմ մահափորձ ընող, ռումբը կրակող և վերջապէս բոլոր գաղտնիքներն ու կարգադրութիւնները խոստովանող և մահուան վճիռ ստացող Ժորէսը ոչ միայն չպանդնուեցաւ, այլ չբանտարկուեցաւ ալ. մինչև անգամ սահմանէն դուրս ալ չ'աքսորուեցաւ։ Ընդհակառակը ներման արժանացաւ, բանէն պոյտ բերուեցաւ, թագաւորին հետ տեսակցութիւն ունեցաւ և հայ յեղափոխականներու իմաստ աչխատելու և անոնց վիճակն ու չարժումները թագաւորին տեղեկացնելու պաշտօնին կոչուեցաւ։ 500 ոսկի ճամբու ծախք տրուեցաւ անոր և Սիրքէճիէն չոգեկառք նստելով գնաց։

Ժորէս անկէ վերջ որպէս լրտես ծառայեց Սուլթան Համիտին և բազմաթիւ ժուրնալներ ղրկեց անոր Եւրոպայէն։

* * *

Իմ յուշերուս մէջ հաստատակի յիշուած Եըլտրզի դէպքերուն քննութեան պաշտօնը ստանձնող յանձնախումբի կողմէ տրուած և տպար ուած տեղեկագրին մէջ մահափորձի որոնց կողմէ և ինչ նպատակով գործադրուած ըլլալը ցոյց տրուած է։ Սակայն դէպքին բուն ներքին մասը և ամենէն կարևորը անծանօթ մնացած է։ Որովհետեւ այդ թուականներուն ներքին գաղտնիքները երեւան հանել անկարելի էր։

Ես պաշտօնիս բերումով տեղեկացած հշմարտութիւնները, իրենց էչերը կը քաչեն և առանց այլ մ'իսկ նետելու կ'անցնին խանութներու առջեւէն։ Ուրիշներ բերած են իրենց ազարակներուն բերքերը և գնորդ չեն գտներ։

Ռումբի պայթիւնը ուզեց չահագործել, սակայն իր ժուրնալին կարևորութիւն տուող չգտնուեցաւ։

* * *

Եըլտրզի մահափորձին մէջ ամենակարեւոր դերը խաղացող մարդը Ժորէսն էր։ Կարգ մը ուրիշ տէրօրիսթներու հետ միասին, Ժորէսն ալ մահուան դատապարտուած էր։

Գիշեր մը Պրիւքսէլէն Եըլտրզ հեռագիր մը եկաւ։ Այդ հեռագրով Ժորէսին ներում չնորհուիլը կը խնդրուէր։ Հեռագիրը սպառնալիքով և խնդրելու պէս ձեւով մը խառն էր։

Այս հեռագրէն վերջ Սուլթան Համիտի խաղցած դերը շատ ուշագրաւ է։ Իր կեանքին դէմ մահափորձ ընող, ռումբը կրակող և վերջապէս բոլոր գաղտնիքներն ու կարգադրութիւնները խոստովանող և մահուան վճիռ ստացող Ժորէսը ոչ միայն չպանդնուեցաւ, այլ չբանտարկուեցաւ ալ. մինչև անգամ սահմանէն դուրս ալ չ'աքսորուեցաւ։ Ընդհակառակը ներման արժանացաւ, բանէն պոյտ բերուեցաւ, թագաւորին հետ տեսակցութիւն ունեցաւ և հայ յեղափոխականներու իմաստ աչխատելու և անոնց վիճակն ու չարժումները թագաւորին տեղեկացնելու պաշտօնին կոչուեցաւ։ 500 ոսկի ճամբու ծախք տրուեցաւ անոր և Սիրքէճիէն չոգեկառք նստելով գնաց։

Ժորէս անկէ վերջ որպէս լրտես ծառայեց Սուլթան Համիտին և բազմաթիւ ժուրնալներ ղրկեց անոր Եւրոպայէն։

* * *

Իմ յուշերուս մէջ հաստատակի յիշուած Եըլտրզի դէպքերուն քննութեան պաշտօնը ստանձնող յանձնախումբի կողմէ տրուած և տպար ուած տեղեկագրին մէջ մահափորձի որոնց կողմէ և ինչ նպատակով գործադրուած ըլլալը ցոյց տրուած է։ Սակայն դէպքին բուն ներքին մասը և ամենէն կարևորը անծանօթ մնացած է։ Որովհետեւ այդ թուականներուն ներքին գաղտնիքները երեւան հանել անկարելի էր։

Ես պաշտօնիս բերումով տեղեկացած հշմարտութիւնները, իրենց էչերը կը քաչեն և առանց այլ մ'իսկ նետելու կ'անցնին խանութներու առջեւէն։ Ուրիշներ բերած են իրենց ազարակներուն բերքերը և գնորդ չեն գտներ։

Ռումբի պայթիւնը ուզեց չահագործել, սակայն իր ժուրնալին կարևորութիւն տուող չգտնուեցաւ։

* * *

Եըլտրզի մահափորձին մէջ ամենակարեւոր դերը խաղացող մարդը Ժորէսն էր։ Կարգ մը ուրիշ տէրօրիսթներու հետ միասին, Ժորէսն ալ մահուան դատապարտուած էր։

Գիշեր մը Պրիւքսէլէն Եըլտրզ հեռագիր մը եկաւ։ Այդ հեռագրով Ժորէսին ներում չնորհուիլը կը խնդրուէր։ Հեռագիրը սպառնալիքով և խնդրելու պէս ձեւով մը խառն էր։

Այս հեռագրէն վերջ Սուլթան Համիտի խաղցած դերը շատ ուշագրաւ է։ Իր կեանքին դէմ մահափորձ ընող, ռումբը կրակող և վերջապէս բոլոր գաղտնիքներն ու կարգադրութիւնները խոստովանող և մահուան վճիռ ստացող Ժոր

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՈՐԹԵՐ

ՍԹԱՆՏԱՐՏ ՕՅԼԸ Կ'ԱՊԱՀՈՎԱԳՐԷ ԻՐ 45,000 ՊԱՇՏՕՆԵԱՆՆԵՐԸ

Նիւ-Եորքէն կ'իմացնեն.—

Սթանտարտ Օյլ Ընկերութիւնը իր 45,000 պաշտօնեաներուն համար որդեգրած է ապահովագրական դրութիւն մը, որ իրեն պիտի արժէ տարեկան 5—10 միլիոն տոլարի գումար մը։

Այս ընկերութեան մէջ աշխատող իւրաքանչիւր մարդ հանգստեան թոշակի իրաւունք պիտի ունենայ, այրերը՝ չիրենց 65 տարեկանին եւ կիները՝ 55ին։ Հանգստեան գումարը պիտի նշդուի իրենց տարեկան թոշակներու 100ին 2ը բազմապատկելով իրենց պաշտօնավարած տարիներու թիւով։

Այս միեւնոյն ծրագիրը կը նախատեսէ գումարներու վճարումը մահուան պարգեւային եւ հատուցում հաշմանդամութեան ու անկարողութեան համար, ստացուելիք հանգստեան թոշակէն անկախաբար։

Այս ապահովագրութեան գումարներուն երեք չորրորդը պիտի վճարուի Ընկերութեան եւ շուրջ մէկ չորրորդը պաշտօնեաներուն եւ բանուորներուն կողմէ, իրենց ստացած թոշակներուն համաձայն։

Սթանտարտ Օյլը, այս մեծ ապահովագրութիւնը կնքած է Նիւ-Եորքի Մէթրափոլիթըն Լայֆ Ինշուրընս» Ընկերութեան հետ։

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Միացեալ Նահանգներու Օբլահոմա Սիթի քաղաքին մէջ, անցեալ Յունուարի 13ին, Ահարոն Ֆրէյզ անունով 91 տարեկան ծերունի մը ամուսնացած է...19 տարեկան Պէրթա Տաքըրթի հետ։

Դեռատի հարսը, ամուսնացած օրն իսկ մայրը դարձաւ երեք զաւակներու, որոնց ամենափոքրը... 50 տարեկանէն վեր է։

ԱՐԾԻՒ ՄԸ ԵՐԿՈՒ ՔԻ ՄԷՋ ԿԸ ՏԱՊԱԼԷ ՕԴԱՆԱՒ ՄԸ

Հնդկաստանի Լահոր քաղաքէն կը հաղորդեն թէ, երկու զին. օդանաւորդներ սպաննուած են, բախումի մը հետեւանքով, որ տեղի ունեցած է 800 ոտք բարձրութեան մը վրայ, օդանաւին եւ...արծիւի մը միջեւ։

Զին. փորձի մը ժամանակ օդանաւը վար կ'իջնէր, երբ վայրէջքի պահուն զարնուեցաւ արծիւին եւ կոտրեց իր թեւերէն մէկը։ Օդանաւորդներէն մէկը յաջողեցաւ վար ցատկել, բայց իր անկարգելը (փարաշիւթ) չգործելով, գահավիժօրէն գետին ինկաւ ու ջախջախուեցաւ։ Իսկ միւս օդանաւորդը սպաննուեցաւ այն ատեն, երբ օդանաւը գետին զարնուելով փշրուեցաւ։

Այս դէպքի ընթացքին բոլոր սպաննուեցաւ նաեւ արծիւը որուն թեւերը, մէկ ծայրէն միւսը 8 ոտք երկարութիւն ունէին։

ԳԻՒՏ ՄԸ

Անգլիացի գիտուն Տօքթ. Ճէյմըս Ռոպինսըն գիւտ մը ըրած է, որով եօթն անգամ կը դիւրանայ հեռանալ հեռագրական հաղորդագրութեանց գործը։ Առաջին փորձերը անցած են շատ յաջող։ Եթէ այս գիւտը կիրառուի, կարելի պիտի ըլլայ հեռագրագրերով նամակներ հաղորդել։

ՄԻՍ ՓԱՐԻԶ 4 ԱՍՏՈՒ ԶԱՒԱԿ ՄԸ ՈՒՆԻ...

Թերթերը արձագանգը եղած էին տարօրինակ լուրի մը.— «Միս Ֆրանսա, կ'ըսէին անոնք, որ Միս Եւրոպա 1931ի տիտղոսին արժանացաւ, կորսնցուցած է իր այս երկու տիտղոսներն ալ։ Որովհետեւ հաստատուած է որ անիկա ունէր լորս ամուսան զաւակ մը... Միս Եւրոպան ընտրող ժիւրին, արտակարգ նիստ մը գումարելով, յեղեալ նկատած է իր սկզբնական որոշումը Միս Եւրոպայի մասին։»

Լուրը, սուտ չէ, այլ սխալ։ Իր տիտղոսէն զրկուած «Միս» մը կայ արդարեւ, բայց անիկա ոչ թէ Միս Ֆրանսա, եւրոպա՝ Օր. Ժան Ժիլլան է, այլ այս տարուան Միս Փարիզը՝ «օրիորդ» Վիվիան Օրթմանը, որ իրապէս, «Ժուրնալ»ի տեղեկութեանց համաձայն, ասկէ քանի մը ամիս առաջ, սիրուն երախայ մը աշխարհ բերած է, մնալով հանդերձ...«Միս»։

Շատ պարզ է որ, կը գրէ «Ժուրնալ», աղջկան մրցակից ծանօթներէն մէկը ըրած է այս ցուցմունքը, որուն համար մայր-աղջիկը դատ պիտի բանայ վստահութեան գեղծումի ամբաստանութեամբ։

Եւ հիմա, մաքրակրօններն ու մանաւանդ մաքրակրօնուհիները պիտի հարցնեն.

— Այսպէ՞ս են Փարիզի բոլոր օրիորդները...

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ՓԵՏՐ. 18Ի ՏՕՆԱԿՈՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Անցած չորեքշաբթի երեկոյ Ժողովրդային տան սրահներուն մէջ տօնուեցաւ Փետր. 18ի Ժողովրդական ապստամբութեան տարեդարձը։ Սովալուայ բազմութիւն մը լեցուցած էր ամբողջ սրահը եւ բազմաթիւներ սեղմուած միջանցքներու վրայ ոտի մնացին, իսկ ուրիշներ տեղի չգոյութեան պատճառաւ ետ գացին։

Հանդիսին նախագահ ընկ. Յովհաննէսեան իր բացման խօսքով բացատրեց օրուան նշանակութիւնը։ Ընկ. Թիւրիւճեան խիստ խանդաւառ բանախօսութեամբ մը ցոյց տուաւ Փետր. 18ի ապստամբութեան յարմարութիւնը։ Ներկայացուցան կենդանի պատկերներ՝ Պ. Զատրոսի ղեկավարութեամբ։ Ընկեր Բաբախեան կարդաց Ցիամանթի «Ցաղրանակ»ը։

ԱԶԳ. ՊԱՐԱՀԱՆԴԷՍԻՆ ԱՌԹԻՒ

«Ազգայ»ի լուրերու բաժնին մէջ համառօտակի կերպով յիշուած էր այս տարուան ազգ. պարահանդէսի նկարագրութիւնը։

Հասատեղով հանդերձ «Ազգայ»ի լրատուին, գլխաւորաբար պարահանդէսի կարգապահութեան եւ հասոյթին վերաբերեալ գնահատութիւնները, իբրեւ ներկայ մը սոյն պարահանդէսին եւ նախանձախնդիր ազգային արժանապատուութեան բարդացման, աւելորդ չեմ նկատեր յիշել կարգ մը թերիներ, որոնք կ'արժէ նկատի առնել յառաջիկայ տարեկան պարահանդէսներու ընթացքին։

Պատկան յանձնախումբին տոմսակներ գեղեցիկ համար թափած ջանքերը կրկնապէս գնահատելի են։ Սակայն պէտք չէր այդքանով սահմանափակէին իրենց ուշադրութիւնները։ Ազգ. պարահանդէսները, որոնք բացի նիւթական նպատակներէ, ունին նաեւ բարոյական արժէքներ, օփման մէջ դնելով մեզ պահ մը օտարներու եւ տեղացիներու հետ, պէտք է ծառայեն յաւագոյն ծանօթացնելու անոնց մեր ազգ. բարերն ու ընդունակութիւնները։

Դժբախտաբար հոգ չէր տարուած այս վերջին կէտերու կիրառման։ Ներքին գործերու նախարարի մը հովանաւորութիւնը վայելող ոյժ պարահանդէսը, զուրկ էր սրահի զարդարանքէն եւ գեղարուեստական բաժինէ մը։ Մինչ տաքաք մը առաջ, միեւնոյն սրահին մէջ, ռուս գաղութի կողմէ կազմակերպուած պարահանդէսը իր խանդավառ պարերէն եւ սրահի օթեղ զարդարանքէն զատ, ներկաները ծանօթացուց ռուսական ուրոյն գեղարուեստին։

Այս առթիւ, փափաքելի էր որ յետայսու նկատի առնուին հետեւեալ կէտերը եւ որոնք ըստ իս ամենահասկանալի եւ կարեւոր կողմերն են ազգային անուանի տակ ամէն տարի տրուած պարահանդէսներուն.

ա) Ազգային նաւակով եւ յատկանիշներով գարդարել սրահը.

բ) Գեղարուեստական բաժին մը աւելցնել ծրագրին, ուր կարելի ըլլայ ազգ.հարազատ նկարագիր դնել։

գ) Ապահովել ներկայութիւնը տեղացի եւ օտար հեղինակաւոր անձնաւորութիւններու եւ երեւելի ընտանիքներու։

Այս կերպով ձեռնարկը կրկնապէս կ'արդիւնաւորուի եւ կը ծառայէ իր կրկնակ նպատակներուն։

ՎԱՀԱՆ ԹՈՐՈՍԵԱՆ

ՄԵԾ ՊԱՀՈՑ ՔԱՐՈԶՆԵՐ

Մեծ Պահոց առթիւ յառաջիկայ կիրակի Ս.Նշան եկեղեցւոյ մէջ պիտի քարոզէ Գեր. Տ. Եղիշէ Արքեպիսկ. կարօեան. Ամենասուրբ Երրորդ եկեղեցւոյ մէջ Գեր. Տ. Բաբկէն Եպիսկ. Կիւլէսէրեան, իսկ Ս. Խաչ եկեղեցւոյ մէջ Գեր.Տ. Շահէ Ծ. Վրդ. Գասպարեան։

ԱՆԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՐԵՍԷՆ

Մայիսի մօտ, կարգ մը որսորդներ երբ նաւակով կ'երթային ծովու վրայ, տեսան մարմին մը ալիքներու վրայ որ կը շարժէր։ Իսկոյն դուրս հանեցին եւ տեսան որ դեռ ողջ է. ինչ մը ափսաեալի վերջ զայն առողջացուցին եւ հասկցան որ անիծգնիզբ նեցած էր ջուրին մէջ, անձնասպան ըլլալու համար։

Ցեռ ինքնութեան յայտնի եղած է որ յունական երիտասարդ երկար տարիներ ի վեր անգործութենէ կը տառապէր։

ՏՂԱՆ ԿԸ ԽԵՂԴԷ ՄԱՅՐԸ

Սանճարիի մէջ խեղդուած էր կին մը։ Քննութիւնները ցոյց տրուած են որ զայն խեղդողն է իր որդան, որուն դրամ չէր տուած խեղդ մայրը։

ՕՆՆԻԿԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

ՈՃԻՐԻ ՄԸ ԼՈՒՍԱՆՑԻՒՆ ՎՐԱՅ

• Մեր ընթերցողներ անշուշտ կը յիշեն որ Հալէպի սնոցին հեղինակը, հայ վարիչին Օննիկի սպանիչը՝ մեծահարուստ Մուրատ Ճապրի, դրամական խոշոր երաշխաւորութեամբ մը ժամանակաւորապէս ազատ արձակուեցաւ։

Տեղական լրագրողները դժգոհ են այս երեւոյթէն ու չեն վարանիր իրենց զայրոյթը, յայտնելու Ֆրանս. դատարանին որուն կը վերաբերի այս դատավարութիւնը։ Ահարեւ «էլ Թաքասիւմ»ի մէջ կը կարդանք.

«...Մենք չենք պահեր հովանաւոր իշխանութիւններէն որ Ֆրանս. դատարաններու ընթացքը այս խնդրին մէջ արբնցուց կարգ մը կասկածներ ու մեկնութիւններ...

...— որ Ֆրանսական դատարաններու կողմէ ընդգրկուած այս մասնաւոր վերաբերմունքը, այսքանով նիւթական երաշխաւորութեամբ ազատ արձակումը ոճրագործութեամբ ամբաստանուածի մը— ինչ որ չէ ունեցած որեւէ նախընթաց այս երկրին մէջ—«յառաջացուց ժողովուրդի մէջին մէջ, այս դատարաններու մասին, յեղաշրջում մը որ շատ մօտէն կը նմանի կործանումի մը»...

«Լէ Զէֆօ տը Տամաս»ի խմբագրապետ Պ. Ժորժ Ֆարեն առաջնորդի մը մէջ կը հարցնէ դատական իշխանութիւններէն թէ՝ ո՞վ պիտի արգիլէ ձապրիին որ հրապարակէն անհետանալ, այն օրը, երբ տեսնէ թէ իր կեանքն ու հանգստութիւնը վտանգի մէջ են մօտակայ դատապարտութեամբ մը։

Ճապրիի փախուստի պարագային, ո՞վ իր վրայ պիտի վերցնէ պատասխանատուութիւնը։

Ուրիշ հարցում մը եւս։

Եթէ վարձեցեալ ոճրագործը ձապրի մը չըլլար, այլ անծանօթ մը,— օրինակի համար նոյն ինքն վարիչը,— այնքան հեռուներ պիտի երթայի՞ն իրաւախոնարհութիւն մը գտնելու համար՝ անանուն ոճրագործին։

Եզրակացութիւն։

Ոճրագործը ոճրագործ մըն է։ Անիկա կրնայ ըլլալ ձապրի մը։ Կրնայ ըլլալ ձապրիի սպասաւոր։ Օրէնքը չի նայիր ոճրագործներու յանցանքին ըստ իրենց ընկերային հանգամանքին։

ՄԱՔՍԱՑԻՆ, ԱԶԱՏՈՒԹԻՒՆ

Ճարտարարուեստական Ազատութիւններու Ցանցնախումբը իր վերջին նիստին մէջ քննեց ու ընդունեց կարգ մը խնդրագիրներ որոնք կը պահանջեն զերծ մնալ մասնային տուրքերէ, ճարտարարուեստներու հիմնումին համար։

Անոնցմէ կարելի է յիշել մասնաւորաբար բուրդի տպարակներու գործարան մը, հատատութիւններ ելեքտրական հոսանքի հայթայթումին համար, երկու կղմինտրանոց, երկու սառի գործարան, գլխարկի, բիբեղի ու խաւարտակ տուփերու, պարահանդեսներու եւ սիկարէթի գործարաններ եւն։

ՄԵՐ ՀԻՒՐԸ

Ամերիկացի ծանօթ արեւելագէտ Պ. Շարլ Քրէն,որ 1919ին որպէս ամերիկեան պատուիրակութեան մը նախագահ Սիւրիա այցելեց, Միջագետ անցնելու միջոցին Պէյրութ պիտի հանդիպի։

ՎԻԺԱՄ ՑՈՑՑ

Ցոյցը զոր պիտի կատարեին ծրխսխոսի գործարաններու ասիատատուորները բողոքելու համար պանդոյի օրէնքին ու մեքենաներու գործածութեան դէմ տեղի չունեցաւ, ենթադիր ոստիկանութեան ձեռք առած միջոցներուն։

ՍՈՒՐԵԻՈՅ ԵՒ ԼԻԲԱՆԱՆԻ ԶԻՒԹԵՒՆԵՐԸ

Հովանաւորեալ երկիրներուն մէջ այժմ կը զտնուին տարբ միլիոն ձիթենիներ եւ կը բաժնուին հետեւեալ կերպով։

Սիւրիա՝ 4,800,000 հատ
Լիբանան՝ 3,600,000 »
Պաղեստինեան երկիր՝ 1,200,000
Ալեքսանդրիոյ Սանճաք՝ 400,000

ԱՀԴԵԼԻ ՈՃԻՐ ՄԸ ՀԱԼԷՊԻ ՄԷՋ 14 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՏԱՆԻ ՄԸ ԿԸ ԼԼԿԵՆ ՈՒՐ Կ'ՍՊԱՆՆԵՆ

Անցեալ շաբաթուայ ընթացքին Հալէպի մէջ տեղի ունեցաւ ահեղի ոճիր մը որուն զոհը 14 տարեկան մասդաստ պատանի մըն է։

Կարգ մը անծանօթներ խենեքօրէն լկելէ յետոյ դժբախտ պատանին, զայն կ'սպաննեն վայրագօրէն ու կը դատարկեն անոր գրպանը ուր կը գտնուէր 60 սիւր. ոսկի։

Այժմ ձերբակալուած են բեռնատար իճճաւարժի (ուր կատարուած է ոճիրը) վարիչը, երեք հայրդեներ եւ կատարի տէր։

Քննութիւններ կը կատարուին բուն ոճրագործը գտնելու համար։

ՀՆԴԻԿ ԵՐԵՒԵԼԻԻՆ ՅԱՑՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԲԱՐՁՐ ԲՈՄԻՍԷՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Հնդիկ երեւելի Շեվքէթ Ալի երբեմնաբերի օր ընդունուեցաւ Բ. Գոմիսէր Ն. Վ. Պ. Բօնսօի կողմէ։

Տեսակցութեան ընթացքին Շեվքէթ Ալի յայտնած է Պ. Բօնսօին որ Ֆրանսայի բռնած ընթացքը Ափրիկէի մէջ, ուր Ֆրանսայի կ'ուզէ հրահրուեցեալ դարձնել արաբախօս բնակիչներ, շատ գէշ ազդած է Հնդկաստանի իսլամներուն վրայ։

Պ. Բօնսօ պատասխանելով ըսած է որ իսկ այդ հարցին շուրջ պէտք եղած ստոյգ տեղեկութիւնները չունի վիճաբանելու համար, միայն թէ արելցուցած է որ թիւրիմացութիւն մը պէտք ըլլայ այդ խնդրին մէջ։ Պ. Բօնսօ աւելցուցած է նաեւ որ Ֆրանսա իր իսլամ հպատակներուն դժգոհութիւն պատճառելիք որեւէ բան չրներ։

Շեվքէթ Ալի պատասխանած է.

— Այս խնդիրը հանրային կարծիքին յայտնի պէտք է ըլլայ. այն ատեն Ֆրանսա, երբ հիշդ է ըսուածը, կը դատապարտուի ամբողջ մարդկութեան առջեւ։ Իսկ եթէ սուտ է ըսուածը, այն ատեն կը հանգստանանաք տատապող մէտերը։ Ես Ափրիկէ պիտի երթամ եւ հոն պիտի հատատեմ։

Սուրիոյ անկախութեան շուրջ խօսելով, հնդիկ երեւելին ըսած է.

— Ես ներկայիս սիւրիական խնդիրներու մանրամասնութեանց մտնել չեմ ուզեր, սակայն սիւրիացիներու ներկայ տիրոջը տեսնելով Ֆրանսայի ուղղութիւնը կը հրաւիրեմ գէշ հետեւանքներու վրայ, եթէ անոնց անկախութիւնը չտրուի։

Բ. Բօնսօ պատասխանելով.

— Ես ալ կը տեսնեմ որ Սիւրիական խնդրի լուծման ժամանակը եկած է եւ ես շատ կ'ափսոսիմ այդ խնդրին համար. կ'ուզեմ որ Իրազի խնդրին առաջ Սիւրիական կարգադրուի։ Սիւրիան հիշդ Իրաքի բարեկամական վարչաձեւը պիտի առնէ։ Շատ կը ցաւիմ եթէ մինչեւ 1932 Սիւրիոյ կացութիւնը չկարգուի եւ կարգադրութիւնները չվերջանան։

Շեվքէթ Ալի վերջին Պ. Բօնսոնին բողոքած է Ֆրանսայի պատասխանատուներուն ազգայնական լիտրներուն հանդէպ ցոյց տուած դժուարութեանց համար։ Այդ ֆաղամականութիւնը, կ'ըսէ հնդիկ լիտրը, հիշդ ժամանակին Հնդկաստանի մէջ Անգլիոյ հետեւած ֆաղամականութեան կը նմանի, որ վերջին ֆոխուեցաւ։ Առաջ, կ'ըսէ ան. անգլիացիները կը բանտարկեին եւ կ'ախտորեին հնդիկ լիտրները, կարծելով որ այդ կերպով դժուարութիւնները կը վերջացնեն։

Ամենավերջը, Շեվքէթ Ալին Պ. Բօնսօին ցոյց տալ վերջ Սովիէթներու եւ Իտալիոյ ախորժակները հանդէպ այս երկրին, յայտնած է որ այդ բռնամութիւնները աւելի պիտի սաստկանան եւ պիտի վնասեն եթէ Ֆրանսան տեղացի ժողովուրդին փափաքները չիրականացնէ։

Այս տեսակցութիւնը տեւած է մօտ մէկ ժամ, որմէ վերջ Շեվքէթ Ալի մեկնեցաւ Դամասկոս։

ՈՎ Է ԿԱՆՏԻՆ ՇԵՎՔԷԹ ԱԼԻԻ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Մուհամմէտ պէյ Գէյնումի տան մէջ, հրաւէրի՝մը ընթացքին, Շեվքէթ Ալիին հարցուցած են Կանտիի մասին եւ անկէ բացատրութիւններ ուզած։ Շեվքէթ Ալին պատասխանելով ըսած է.

— Կանտին հոնտեղ մըն է, անոր նմանը չկայ իր անուշ խօսքերով եւ շատ որոշ բացատրութիւններով։ Կրուի մը ընթացքին շատ յանդուգն է եւ անվեհեր, բայց սասիկ տարնապի մը միջոցին տիրութիւն կը մատնուի։ Միայն թէ Կանտին զարմանալի բնաւորութիւն մը ունի. պարզ խնդիր մը կը բարդացնէ։ Օրինակի համար, կը հարցնէք Կանտիին. «ամուրի՞ ես թէ՝ ամուսնացած», կը պատասխանէ. «չեմ ամուսնացած», սակայն վերջը կ'աւելցնէ. «ուրիշ ամիսի ի վեր տիկինս չեմ տեսած»։ Ուրիշ օրինակ մը, երբ Կանտին կուժով մը ջուր խմել ուզէ, ուղղակի չի խմեր, այլ վեր կը բարձրացնէ եւ վերեն կը թափէ բերանը մինչ որ ջուրը իր հագուստներ, թրջէ։

ԹԱՆԱՏԱԿԱՆ ՀԻՒՍԷՆ ՍԻՒՐԻԱ՝ ԵԿԱՆ...

Շրջան ընող զրոյցի մը համաձայն Մեհեմմէնի փախստականը Հիւսէյն իբրր թէ Սիւրիա ապաստանած է եւ տեսնուած Հալէպի մէջ։ Կ'իմանանք նաեւ թէ՝ թիւրք կառավարութիւնը լրտեսներ դրկած է Սիւրիա հետապնդելու համար զայն։

Այս լուրը սակայն շատ զարմանալի կը թուի մեզի անոր համար որ Մեհեմմէնի եւ սիւրիական ամենամօտիկ սահմանի հեռաւորութիւնը հարիւրաւոր մղոններ են։

ԻՆՔՆՇԱՐԺԻ ԱՐԿԱԾ ՆԱԽԱՐԱՐ ՄԸ ԵՒ ԵՐԿՐԱԶԱՓ ՄԸ ՄԵՌԱԾ

Դամասկոսի նախորդ նախարարներէն Շաքիր Քայիմ եւ Շիւրիւ պէյ խայիֆէ, երկրաչափ, միասին Դամասկոսէն Նէպէ կերթային ինքնաշարժով։ Սակայն ճամբան, երբ ինքնաշարժը արագորէն կը սուրար, կը շրջի եւ երկու ճամբորդներ կը մեռնին։ Վարիչը անվնաս կ'ազատի։

Ասոնց մարմինները փոխադրուեցան Դամասկոս եւ մեծ հանդիսութիւններով եւ տուրով տեղի ունեցաւ թաղումը։

ԵՐԿՈՒ ԿԱԽԱՂԱՆՆԵՐ

Թիւրք կառավարութիւնը Օրսու քաղաքին մէջ մահուան դատապարտած է՝ Մոնամմէտ պայրամ եւ Մահմուտ Հիւսէյն երկու աւազակները, որոնք սահմանի վրայ խառնակութիւններ եւ աւազակութիւններ կ'ընէին։

ՑԱԳԱՂՈՒՄ

Պայրամի տօնին առթիւ «Ազգայ» փոխանակ երէկ երեկոյ տրպուելու, այս առաւօտ տպուեցաւ։

ՎԻՊԱԿ

Մեր նախորդ թիւին մէջ հրատարակուած նկարներէն երկուքը՝ Սպարապետ Սուրէն և Մուշեղ աւետիսեանՓետրուարեան յեղափոխութեան հերոսներն են և ոչ թէ գոհերը։ Սխալի մը հետեւանքով գոհեր գրուած էր անոնց նկարներուն տակը։

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՅԱՑՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

Բնիկ Քրիստոսպէ գիւղացի Դասպարեան անուն ազգայինը 1925ին մեռած ըլլալով Ամերիկայի Գօսթօն նահանգի Պէլմօնդ քաղաքին մէջ, տեղեկութիւն կը տրուի թէ իր կինը Անիկի եւ երկու աղջիկները Մարիամխաս եւ Արմենոյշ եւս մեռած են 1915ին Տիգրանակերտին Մարտին տարագրութեան ճամբուն վրայ, իսկ Մարիամխասի եւ արմենուշի միւս քոյրերնին Մարգարիտ եւս 1924 Փետրուարին Տիգրանակերտի մէջ մեռնելով, թաղուած է տեղւոյն ազգ. գերեզմանատունը։

Ըստ վկայութեան քրեցիներու հայրենակցական միութեան Հալէպի վարչութեան, հանգուցեալ Դասպարին միակ ու օրինաւոր ժառանգորդ կը ներկայանայ իր երկրորդ աղջիկը Նուարդ Սարաֆեան, որ ներկայիս Հալէպ կը բնակի։

Յիշեալ Նուարդէն զատ եթէ կան այլ ժառանգորդներ, թուականէս սկսեալ մինչեւ վաթսունը մէկ օր պայմանաժամով, թող անձամբ կամ գրաւոր կերպով դիմեն Ազգային Առաջնորդարանիս, ի ծեռն ունենալով իրենց ժառանգական հանգամանքը հաստատող վաւերագրեր։

Հալէպ, 17 Փետրուար 1931 — *Առաջնորդարան Հայոց Բերոյ*
ԱՐՏԱՒԱԶԴ ԵՊԻՍԿ. ՍԻՒՐՄԷԵԱՆ

ՅՊԱԳՐԱԿԱՆ
ԱՄԷՆ ԿԱՐԳԻ ԳՈՐԾԵՐՈՒ ՀԱՄԱՐ
ԱՄԷՆ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ
Հայերէն, Ֆրանսերէն եւ Արաբերէն
ԴԻՄԵՑԷՔ
"ԱԶԴԱԿ,,Ի
ՅՊԱՐԱՆԸ
ՆՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՒ ՏԵՌԵՐ

ԹԱՆՏՐՈՆ ՔՐԻՍԹԱԼ

ՊԷՏՐՈՒԹԻ ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱՍԻՐԱՑ ՄԻՈՒԹԻՒՆԸ ԿԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԷ
Բացառիկ ցերեկոյթ մը, նուիրուած
ՎԱՐԴԱՆԱՆՑ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԵԱՆ
ԿԻՐԱԿԻ, 1 ՄԱՐՏ 1931, ԱՌԱՒՈՏԵԱՆ ԺԱՄԸ 9.30ԻՆ
Պիտի ցուցադրուին պատկերներ Վարդանանց պատմութենէն
ԵՐԳ և ՆՈՒԱԳ
ԳԻՆԵՐ.— Օթեակ՝ 200 եւ 150, Ա. աթոռ՝ 35, Բ. աթոռ՝ 24 Ս. Դ.։
Միութեան անդամներուն մուտքը ձրի։

ՋԱՇԱԿԵՑԷՔ ՄԻՄԻԱՅՆ
ԱՆԳԼԻԱԿԱՆ ԱՄԵՆԱԸՆՏԻՐ ԵՒ ՀԱՄԵՂ ՊԻՒՍՔԻԹԵՐԸ
JACOB & CO'S



"TRUMPETER ASSORTEI"
Ծախու են բոլոր հայ և օտար նպարավաճառներուն և բաթիսրրիներուն մօտ։
Ջեղհանուր ներկայացուցիչ Սիւրիոյ եւ Լիբանանի.—
GUREGHIAN FRÈRES
98, Rue de la Poste, P. O. B. 642
BEYROUTH

հաճելի հաւաքոյթներ կազմակերպել։

Այնպէս դեղեցիկ առտու մը էր, երբ Մօտ կրկին տեսաւ Ռէժիսը։ Անիկա առաջին անգամը ըլլալով վար իջած էր ու պարտէզին մէջ կը պտտէր ու Սալի ուզղութեամբ կը յառաջանար. Մօտն ալ ծաքին հետ ոչ-երիշ մէկ ճամբով հոն գացած էր, ուստի այդտեղ իրարու հանդիպեցան։

Սակայն դեռատի աղջիկը որ ա՛յնքան փափաքած էր Ռէժիսը վերատեսնելու այդ վայրկեանին, որ ինքնիրենը ա՛յնքան խոստացած էր ամենաջերմօրէն իր երախտագիտութիւնը յայտնել անոր, ներկայիս խօսելու ո՛չ մէկ բառ չէր գտնէր ու հո՛ն, անոր առջեւը անխօս ու չփոթած կը կենար։ Ռէժիսն ալ, անկէ նուազ խոտոմուած ու չփոթած էր. ուստի երկուքն ալ ծաքին ներկայութիւնը օրհնեցին որ զիրենք կը փրկէր այդ գժուարին դրութենէն։

Իր յուզումը թաքցնելով Մօտ ըսաւ վերջապէս։

— Որքա՜ն երջանիկ եմ, պարո՛ն, ձեզի այսպէս ապաքինած տեսնելով։

Արդարեւ, կը թուի թէ չատ հեռուէն եկ ուզած... և Մարթէնի արիւնը իմ երակներուս մէջ չրջան ընել սկսելէն ի վեր ինքզինքս չատ լաւ կը զգամ։

— Ազնի՛ւ սիրտ, պատասխանեց Մօտ։

— Այո՛, բնականաբար, որովհետեւ անոր տալու եղանակը իր տուածէն ա՛լ աւելի կ'արժէ, կրսեն... բարի կրօնաւորուհին ամէն բան պատմեց ինձի, գիտեմ նաեւ թէ՝ Տօքթ. Վանիէրը ինչ տեսակ յամարութեամբ պնդած է իր տեսակէտին վրայ ու դիս ազատած...

— Իսկ Մենք, ըսաւ ծաք, մենք ալ՝ Միս Մօտը և ես, քեզ համար չատ աղօթք ըրինք։

Կոմսը աւագերէցին ընկերակցութեամբ կրկին վեր ելաւ.

— Գիշերը հոս պիտի անցնեմ, կ'ըսէր վերջինը, պիտի հեռանամ ա՛յն ատեն միայն՝ երբ...

Եւ նախադասութիւնը կսկծալի կերպով կ'ուժգոյնանար Մօտի մտքին մէջ։ Եղեռ ազիկը խեղճացուցած իր սենեակը վերադարձաւ ու հոն, իր առանձնութեանը մէջ միայն կարենալով թեթեւնալ զինք ճմլող վշտի ծանրութենէն, ծնկաչոք վար ինկաւ, գլուխը թաղեց մահճակալի բարձին մէջ ու սկսաւ հեկեկալ, գալարել իր ձեռքերը։

— Ո՜հ Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ իմ...

Աղօթել փորձեց, բայց իզո՛ւր, ա՛լ չէր կրնար, ա՛լ բան չէր ինդաներ ուղեղին մէջ... առանց հասկնալու քանի անգամ կ'ըսէր ու կը կրկնէր միևնոյն բառերը. այլ սակայն աղօթել կ'ուզէր և որքա՜ն կարելի՝ չուտ... ո՜հ, այդ կոչնա՜կը, որուն ախուր չռանիլը վայրկեանէ վայրկեան լսելու վախը ունէր... այն կոչնակը՝ որ ոդբաշին պիտի չռանիլէր երբ... ո՜հ, Ռէժի՜ս... Ռէժի՜ս...

«Մինչև արշալոյսն ըսած էր բժիշկը. հետևաբար մինչև այդ ատեն նէ ակաւին ժամանակ ունէր աղօթելու..., քահանան անգամ մը իրեն ըսած էր. «գուցէ Աստուած գեռ իր վերջին խօսքը ըսած չէ»

Այն ատեն նէ իր ձեռքերը միացուց, դէպի իրեն երկնցուց ու իր բոլոր հոգւովը պաղատագին խընդրեց.

«Աստուա՜ծ իմ, գթա՛ ու ազատէ՛ զայն։ Վարը այս աշխարհիս մէջ ամենքս այ երջանկութեան բաժիններ ունինք... առէ՛ք իմ բաժինս, այո՛, առէք այս աշխարհի վրայ ինձի վերապահուած երջանկութեան բոլոր բաժինս, ձեզի կուտամ զայն. առէ՛ք, եթէ ձեզի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԹՈՒՐՔ ՆՈՐ ՑԵՏԱԴԻՄԱԿՆՆԵՐ ԿԸ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԻՆ

Պոլիս.— Տարտանելի շրջանակին մէջ ձերբակալուեցան 14 լետաշղջական անդամներ գաղտնի կազմակերպութեան մը, որ շէյխ Ալիի կողմէ կը դեկավարուէր և Քատիի աղանդին կը պատկանի։

ՍՊԱՆԻՈՅ ԽԱՌՆԱԿ ԳՈՐԾԵՐԸ

Մատրիտ.— Կէս գիշերին, գրգռութիւնը իր ծանր աստիճանին հասած էր, կառավարութեան կարգ մը անդամներուն և քաղաքական այս պետերու խորհրդաւոր գործունէութեանց հետևանքով Սրճարանները լեցուած էին ազգայնոներով, որոնց կարգին նաև այն, թագաւորը տէրի տալով ժողովրդային պահանջին, հաւանած է Սահմանադիր Ժողով հրաւիրել, որ պիտի քննէ սահմանադրութեան հարցը և ընտրի պիտի կրնայ թագաւորին հրաժարականը պահանջել։

Զրոյց շրջեցաւ նաև թէ կարգ մը զօրավարներ Սարակոսի մէջ հանդիպում մը ունեցած են, ուրիշ դիկտատորութեան մը ծրագիրը կազմելու համար։

Արժանահաւատ աղբիւրէ կը հաստատուի թէ Զօր. Պերանկէ որոշած է հրաժարիլ իր պաշտօնէն. ապատական պատրաստուելու կոմս Ռոմանոսի հետ տեսակցութեան մը հետևանքով։

Կոմսը պահանջած է վարչապետէն սահմանադիր ժողով հրաւիրել, խորհրդական ընտրութիւններէն անմիջապէս առաջ, (հաւանաբար մէկ ամիսէն)։

ՍՈՎԻԷԹՆԵՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԶՕՐԱՅԱՐԺ ԿԸ ՑԱՑՏԱՐԱՐԵՆ

Մոսկուա.— Արդիւնաբերական զօրաշարժին մէջ նոր քայլ մը առնուեցաւ այսօր։ Սովիէթները յայտարարեցին թէ բոլոր պետական և այլ գործարանները, բացի մեքենաշինութեան յատկացուածներէն, երէկ, օրուան պարապուած մի մը մէջ, պէտք է ցանկ տան երկրագործական, անասնաբուժական և ճարտարագիտական այն բոլոր մասնագէտներուն, որոնց վեց տասներորդը պետութեան պիտի տրուի դրուին 2 ամսուան հոլովար, գալնանային ցանքի պայքարին համար։ Միայն ծերերն ու հաշմանդամները զերծ պիտի մընան, բժշկական վկայականներով։

Այս անձերը պիտի աշխատին պետական հովանական ագարակներուն մէջ։ Տրուած հրամանը կը պատշաճի նաև երկրագործ վարժարաններու և գոյժներու երկսեռ ուսանողներուն։

Այս ծառայութիւնը 2 ամիս պիտի տևէ կամ աւելի եթէ հարկ լլլայ, բայց ոչ աւելի քան Մայիս մէկը։ Անասնաբոյծներ. անհատներ ըլլան թէ վարչութիւններ, իրենց ոճրագործ պիտի պատժուին։

Զօրաշարժի ենթակաները բնականոն օրապարձեր պիտի ստանան. ուսանողները նպաստ և ճամբու ծախք պիտի առնեն, ինչոր խիստ առաջադեռնութիւն կը նկատուի։ Միութեան մէջ։ Իրենց թոշակները իրենց պիտի վճարուի գործարաններու կամ դպրոցներու միջոցով ուր կը գտնուին այժմ։ Զօրաշարժի շրջանը տաւարտելուն, մասնագէտները իրենց պաշտօնին պիտի վերադառնան, իսկ ուսանողները դասարան փոխելու պահուն նկատի պիտի առնուի աշխատանքի այս ժամանակը։

ԳԵՐՄԱՆ ԱԶԳ. ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆՆԵՐԸ

Երլին.— Երբ ազգ. ընկերվարական եօթը երեսփոխանները Ռայխսթակէն մեկնեցան իրարու բաղ քի նշան, մեծ լոյսը կերպով յայտարարեցին թէ միջոցներ ձեռք առած էին որպէսզի իա խաթակի գանձէն իրենց առնելիքները անգործներուն յատկացուին։

Արդ, հասարակութիւնը զարմանքով կը տեղեկանայ թէ այս նոյն երեսփոխանները նախապէս նախազգուշութիւններ ձեռք առած էին, առաջուրնէ գանձելու համար իրենց թոշակները։

ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀՆԵՐՈՒՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ

Ոգեհարութեան նոր երեւոյթ մը այս օրերուն հանրային կարծիքը կը զբաղեցնէ Լոնտոնի մէջ։ Եւ եւոյթը մինչև հիմա պատահածներէն շատ աւելի ուշագրաւ ըլլալով, ոգեհարցութեան ջատագովները —որոնց թիւը պատկառելի համեմատութեան մը կը հասնի Անգլիոյ մէջ— գործի լծուած են այս ապացոյցը արժանապէս օգտագործելու համար։

Նոյն երեւոյթը, կամ աւելի ճիշդ «էֆէքտոյ» դեղագործի մը կինն է, Տիկ. Միւրիչ Մորիս, որ այս օրերուն մեծ թատրոնի մը մէջ կը քարոզէ, երկնաբնակ էակի մը բերնէն խօսելով։ Թատրոնը ամէն օր լեցուն կըլլայ, հազարաւորներ դուրսը կը մնան և Լոնտոնի մամուլն ու «խօսուն վարագոյր»ը՝ սինէ-ֆան, իրենց քննադատութիւններով ոչ միայն չեն կրցած լեցնել «պատգամախօսը», այլ ակամայ «բէքլամներ» կ'ընեն անոր ի նպաստ։

Տիկ. Մորիս, բեմին վրայէն սահուն կելլով ու տրամաբանօրէն կը քարոզէ հիացումի մէջ ձգելով ունկնդիրները։ Լոնտոնի մեծ օրաթերթերէն մէկը, ուրիշներու կողքին, գործին խանդուռած և գործադապէս փորձած է ջրել ոգեհարցիներուն հմտագուսը իւէ անդենականին հետ կարելի է հաղորդակցիլ։ Թերթը իր կողմէ բնաբաններ տուած է «Էտիտոյ»ին որ սբանչելիօրէն խօսած է տրուած նիւթին շուրջ, նեղնշուած ու տրամաբանական քարոզներ։

Տիկ. Մորիս կինը հարցաքննող անհամար լրագրողներու յայտարարած է թէ 19-ՋԷն իվեր կը հետևի ոգեհարցութեան և բաւական ատեն կայ որ իր «առաջնորդ»ը գրած է։ «Կարողութիւն» անուն ուած է իր զինքը անդենականէն խօսողը և հակառակ Տիկ. Մորիսի բոլոր ազնիւ ներուն չէ լսած ոչ ով է. միայն ըսեր է թէ իր գործերէն պիտի ճանչնան զինքը։ Լրագրողներ մը, որ երկար տեսակցութիւն մը ունեցած է Տիկ. Մորիսի հետ, կը պատմէ թէ իր բնակարանն վիճակին մէջ խօսած է անոր հետ ու այն համոզումին եկած թէ սովորական կին մը՝ է ան ու անկարելի է որ իրմէ խօսի այնքան զեղեցիկ քարոզները։

Տիկ. Մորիսի ուժ կուտայ ներկայիս Անգլիոյ յայտնի թատերագիր Պրն. Լորէնս Գաուէն, որ համոզուեր է թէ կարելի է ուրեմն կապ հաստատել աշխարհէն բաժնուողներուն հետ, ու այսպէս կա-

ՏՔԹ. Մ. Ս. ՏԱՔԷՍԵԱՆ

Նախկին ներքին բժիշկ ԹԱՂԱՊԵՏ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻՆ
Այժմ մնայուն բժիշկ St. ELIE ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻՆ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆ ԺԱՄԵՐ
ՆԱԽԸՐԻ ՈՍՏԻԿԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ ԻՐ ԲԺԻՇԿԻՍ ՄԷՋ

Ամեն օր (Կէսօրէ առաջ 10 — 12
(Կէսօրէ վերջ 1 — 3

ԾԱՆՕԹ.— Հինգշաբթի եւ շաբաթ կէսօրէ վերջ ազատ
հիւանդներուն ձրի։

ԻՆՉՈՒ ՀԱՄԱՐ ԳՆԵԼ ԵՒ ԴՐԱՄ ՎԱՏԵԼ ԵՐԲ
ԿՐՆԱՔ ԶՐԻՈՒԵՆԵՒ ԱՌԱՆՑ ՏԱՍՆՈՅՄԸ ՄԵԱՍԵԼՈՒ
Ձեր անունն ու հասցէն

մեզի գրկելով, պատեհութիւնը ունենալ ստանալու Ձեր ընտրած առարկաներէն մին կամ միւսը

ԱՑՍԻՆՔՆ

Առանց եւ կանանց կօշիկներ չափի վրայ,
բուռդի Gilet-ներ, Լիգհորի սպասներ
արծաթի բիլի գդալներ, մանիւրիւրի տուփեր, արծաթի
պնակներ, կանանց պայուսակներ, ինքնահոս գրիչներ,
եւայլն, եւայլն։

ԲՈԼՈՐՈՎԻՆ ԶՐԻՈՐԷՆ
ԵՒ ԿԱՄ ՍՏԱՆԱԼ

ՄԷԿ ԱՆԳ. ՈՍԿԻ ԿԱՄ 125 ՖՐԱՆՔ

Դրամ մի գրկեր այլ միմիայն անունդ ու հասցէդ և մեր տալիք հրահանգներուն հետեւելով, ԱՄԷՆ ՈՒ ԱՌԱՆՑ ՔԷՐՈՒԹԵԱՆ պիտի կրնայ ստանալ կամ վերոյիշեալ առարկաներէն մին կամ անոնց փոխարէնը՝ մէկ անգլիական ոսկի իր ուզած առարկան ինք անձամբ գնելու համար։

ՓՈՒ ԵԱՀՈՒԴ համար իսկ այս օր գրէ մեզ մանրամասնութեանց համար.—

Արեւելքի Ընդհ. Ներկայացուցիչ
THE MAIL ORDER TREADING AGENCY
P. O. Box 654 - BEYROUTH

ԾԱՆՕԹ.— Մեր պրօշիւրները կը զրկուին բոլոր անանց որոնք մեզ կուղարկեն իրենց ճարդիս հասցէները։

ՏՔԹ. ԳԵՈՐԳ ԿԷՐԿԷՐԵԱՆ

Վկայեալ Lauréat նախկին Interne եւ այժմ մնայուն բժիշկ Ֆրանսական հիւանդանոցի աչքի, քթի, կոկորդի, ականջի, և գլխու հիւանդութիւններու՝ բաժնին։ Հիւանդ կ'ընդունի կեսօրէ վերջ ժամը 2—6 իր գլխաւոր մասնաճիւղ Rue de Damas, № 15, ի հարկին հիւանդները ուղղակի հիւանդանոց կ'ընդունուին։ Երկողմէ տուած մուտքի տարբերով։ Վկայեալ ազատ։ Ձրի։

— ՏՕՔԹ. Ա. ՊԵԶՃԵԱՆ —

ԲԺԻՇԿ — ՈՒՍՈՒՑԻՉ
ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆ ԺԱՄԵՐ 7—9 կ. ա. եւ 1—5 կ. վ.
ՋԱՆԳԱՔ, ՊԷՅՐՈՒԹ ՎԱԼԻ,
ՖՐԱՆՍ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻՆ ԴԻՄԱՑԸ
Նաբաք օրերը վկայեալ ազատաճեռուն համար ձրի։

المطبعة الوطنية
بيروت — البور • وراء محلات كوردي باك
صاحبها : خليل صنجه
تطبع الكتب والجرائد والمجلات والاشغال التجارية وكل
ما يراد طبعه بأحرف جميلة وخطوط متقنة واسعار متهاودة
طبعت في المطبعة الوطنية * بيروت « البور »

ՏՊԱՐԱՆ «ԱԶԱՏ»

ՅՈՎՍԷՓ ՈՒԶՈՒՆԵԱՆ ԵՒ ՈՐԴԻՆԵՐ ԱՐԱՊԵԱՆ

Սիւրիոյ եւ Լիբանանի մէջ հայկական միակ կանոնաւոր տպարանը, որ օժտուած է եվեֆարուսուրտ լաւագոյն մեքենաներով եւ հայերէն, Ֆրանսերէն, արաբերէն բնիր ու ճոխ տառերով։

ՀԱՍՏԱՏՈՒԱԾ Է ՎԷՃԿԻՆ ՓՈՂՈՑ

Կ'սանձնեն տպագրական եւ կազմարարական ամեն կարգի գործեր կը պատրաստեն հաւաչուկէ կնիքներ, եւայլն։

Ապատրանքներ կ'ընդունուին Սիւրիայեն եւ արտասահմանեն. եթէ կ'ուզեք ունենալ չափաւոր գիներով ճաշակաւոր գործեր, դիմեցէք ուղղակի տպարան ԱԶԱՏի։

ՖՕԹՕ ԼԷՕՆ ՖՕԹՕ ԼԷՕՆ

ՊԱՊ-ԻՏՐԻՍ

Եթէ կ'ուզէք ճաշակաւոր լուսանկար մը ունենալ.
Եթէ կ'ուզէք արուեստագէտի մը յիշատակ ունենալ.
Եթէ կ'ուզէք Ձեր բարեկամին լաւագոյն յիշատակ մը տալ.
Անմիջապես դիմեցէք նեռեւեալ հասցէին, Փոփիւսիւներու Սկեղեցիին դիմացը, որը զնահատուած է օտար եւ հայ լաւագոյն մասնագէտներէ։

ՖՕԹՕ ԼԷՕՆ ՖՕԹՕ ԼԷՕՆ

100,000 ֆրանք.

ԿՐՆԱՔ ՇԱՀԻԼ

ԱԼԺԵՐԻԱԿԱՆ ԱՂՔԱՏԱԽՆԱՄԻՆ
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԵՒԷՆ։

Տոմսակները կը ծախուին Պէյրութի պօրսան՝ մեր գրասենեակը ու սեղանաւորներու մօտ, նոյնպէս Պր. Գարթեւ Ա. Նանեանի քով։

Հասցէ՝ ՊՕՐՍԱ, ՊԷՅՐՈՒԹ

Վիճակահանութիւնը տեղի կ'ունենայ առաջիկայ Մարտ 9ին։ Տոմսակին գինն է՝ միայն 12 ու կէս Ս. ղրշ.։ Ահա՛, ոչինչ դրամով մը հարուստ դառնալու առիթը։ Մի՛ տատամսիք, մեծով պզտիկով քանի մը տոմսակ գնեցէք, քանի չեն սպառած։ 20 տոմսակէն վեր 100ին 10 զեղչ կ'ըլլայ մինչեւ ամսոյս վերջը։ Փոխով ապատրանք կ'ընդունուի։

Սիւրիոյ, Լիբանանի եւ Եգիպտոսի Մեքենաշինական մթերատեր՝
Մ. ԿԱՂԳԱՆՇ եւ ԸՆԿ.

ՏՕՔԹ. Ե. ՀԻՏԷՃԵԱՆ

ԲԺԻՇԿ - ՎԻՐԱԲՈՑԺ

Նախկին Interne այժմ Chef de Clinique Ամերիկեան հիւանդանոցի։ Վիրաբուժական բաժին։

Դասաւանդ Ամերիկ. համալսարանի վիրաբուժական դասընթացքներու։

Հիւանդ կ'ընդունի ամեն օր կէսօրէ վերջ, ժամը 2—6 իր անձնական գրասենեակը, Rue Georges Picot, Տօքթ. Նուխոյի պարտէզամերձ մէջ։

Վիրաբուժական հիւանդները իր կողմանէ կրնան Ամերիկեան հիւանդանոց ընդունուիլ։

Առանց խստութեան ամենազգի ազատաճեռու ձրի։

ԳՈՐԳԻ ՄԵԾ ԳՈՐԾԱՏՈՒՆ

ԵԹԷ ԿՈՒԶԷՔ ԿԱՀԱՒՈՐԵԼ ԶԵՐ ՏՈՒՆԵՐԸ
ԱՄԵՆԱԸՆՏԻՐ ԵՒ ՃԱՇԱԿԱՒՈՐ ԳՈՐԳԵՐՈՎ
ԱՑՑԵԼԵՑԷՔ ԾԱՆՕԹ ԳՈՐԳԻ ՎԱՐՊԵՏ ԵՒ ՄԱՍՆԱԳԷՏ

Պ. ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹԱՇՃԵԱՆԻ
ԳՈՐԳԻ ՄԵԾ ԳՈՐԾԱՏՈՒՆԸ

ուր պիտի գտնէք պատրաստ և ապսպրանքով ամեն տեսակի և չափի գորգեր, որոնք Եւրոպական և Ամերիկեան հրապարակներու՝ վրայ գնահատուած են։

Նիր Իսր Բիլիճի նախկին Ղազիրի գորգի գործատեղ բոլոր տեղեկութիւնները փոխադրուած են Պ. Թաշճեանի,

ԷՃՐԷՖԻԷԻ ԳՈՐԳԻ ԳՈՐԾԱՏՈՒՆԸ

THE ROYAL MAIL LINE
ՐՕԵԼ ՄԷՅԼ ԼԱՅՆ

ԵՒ

ԻՍԹԸՐՆ ՄԷՏԻԹԷՐՐԱՆԻԸՆ ԷՔՍԲՐԷՍ ԼԱՅՆ ԼԻՄԻԹԷՏ

Կանոնաւոր մեկնումներ Պէյրութէն Լաոնաքա, Լիմասոլ, Բօրթ—Սաիտ, Աղէքսանդրիա, Փիրէ և Մարսէյլ։

ՊԷՅՐՈՒԹԷՆ—ՄԱՐՍԷՅԼ 8 ՕՐԷՆ ՄԻԱՅՆ

Պէյրութէն մեկնումներ

Էքիտիա	10000	5 Փետր.
Սապոզիա	10000	1 Մարտ
Էքիտիա	10000	22
Էքիտիա	10000	14 Ապր.
Սապոզիա	10000	5
Էքիտիա	10000	3 Մայիս
Սապոզիա	10000	16
Սապոզիա	10000	7 Յուն.
Սապոզիա	10000	28

Վերոյիշեալ անգլիական նաւերը օժտուած են Ա. Բ. Դ. կարգի գասպինիներով, իսկ Դ. դասի կարգին մէջ կը գտնուի մահիճ և ժաքուր ու առատ կերակուր։

Սոյն նաւերով, ինչպէս վերոյիշեալ նաւահանգիստներուն, նոյնպէս Ճէրպուրկէն մեկնող աշխարհահաչակ Ռօեալ Մէյլ Լայն քնկ. հսկայ նաւերով ճամբորդները կ'ընդունիք հարաւային ամերիկայի բոլոր նաւահանգիստներուն համար։

Ներպուրկէն մեկնումներ

Ռարուրիա	26000	29 Յուն.
Սարրո	22000	2 Փետր.
Էէսիաս	22000	16
Ալմանզորա	26000	21
Ցեսիա	22000	2 Մարտ
Արլանզա	27000	15
Տեմերարա	22000	16
Ռարուրիա	26000	27

Աւելի մանրամասն տեղեկութեանց համար դիմել

Ա. ԳԵՏՐԱՅԵԱՆԻ

Սիւրիոյ և Լիբանանի՝ ինչպէս նաեւ Արեւելքի Ընդհ. Ներկայացուցիչ

Ամբոխ Ֆոշ—Պէյրութ
Հեռաձայն՝ 9.96
Հեռագիր — ARSED
Նամակատուփ 995 Պէյրութ

փրկագին մը պէտք է, միայն թէ Թո՛ղ ապրի անիկա... Թող ապրի՛... և կամ...

Ու հիմա կ'աղօթէր. անդադար կ'աղօթէր. վարդարանը արագօրէն շրջաններ կընէր իր մատներուն մէջ, տասնեակներու կը յաջորդէին ուրիշ տասնեակներ։ Բայց, այս երկու օրուան անձկութիւններէն ու երկու դիշերուայ անքնութենէն հիւծուած և հոգնաբեկ ծանր Քմրութիւն մը յաջորդեց իր վրան... պէտք է պայքարի ինք իր դէմ... ո՛չ, չէր ուզեր քընանալ, և որպէսզի աւելի վատահ ըլլայ չքնանալու, կ'ուզէ ծունկի վրայ մնայ։ Ա՜հ, սեռոր հոգեւարքի մէջ գտնուած մէկ պահուն քնանա՛լ... ո՛չ, նէ գեռ աղօթել մանաւանդ ա՛յն պահուն երբ զոգնոյդ կոչնակը իրեն պիտի հաղորդէր որ տատապող Ռէմիսին թշուառ հոգին Աստուծոյ ապն եւած է։

Կ'ուզէ... կ'ուզէ, բայց քունը ամենազօրաւորն է և գինքը մեղմօրէն կը գլորէ անկողնին վրայ, նէ կը մնայ անշարժ, ոտքերուն վրայ կկոցած, վարդարանը ձեռքին մէջ...

Քանի մը ժամ վերջը, դուրսէն եկող աղմուկ մը կ'արթնցնէ զայն։ Կ'ափոփէ ինքզինքը, կը սթափի, ընդոստ վեր կը ցատկէ... քնանա՛լ... ինչպէ՞ս կըրցած է քնանալ... կոչնակը հնչած է արդեօք. ինք բան մը չէ լսած... ահա՛, պարտէզին վանդակակոփին դուռն է որ ծիծիներուն վրայ կը ճռնչէ. և Մամ դէպի իր պատուհանը կը խոյանայ... Աւագերէցն ու բժիշկն են գացողները։ «Մինչև արշալոյս» ըսած էր վիրաւորը... եւ անոնք կ'երթան, որովհետև արդէն ամէն ինչ վերջացած է... նէ կ'ընդվզի ինք իր անձին դէմ և խելակորոյս կը կոչէր.

«Կոչնակին ձա՛յնն իսկ զիս չէ կրցած արթնցնել. ա՛յն պահուն երբ նա կը մեռնէր ինձ համար... ես կը

քնանայի՛... կը քնանայի՛...»

.....

Ա՛յ մի՛ լար, Մա՛մ... կոչնակը հնչած չէ։ Ռէմիս ազատուած է...

Բիչ ժամանակի մը ընթացքին Մարթէնի վճիտ աչքին արիւնը յազթանարած է չարիքին և արշալոյսէն յետոյ, ուրախութենէն խայտացող բժիշկը կրցած է յոյս առնել և հիւանդին քովէն մեկնելու համարձակութիւնը ունենալ, որովհետև դեռ ուրիշ տանջուողներ, ու զինքը սպասողներ ալ կան։

Բայց երեք ժամ չանցած անիկա վերադարձաւ և հաստատեց որ բարելաւումը կը չեշտուէր հիւանդին մէջ։ Ռէմիս արդէն իր ուշքը վերստացած էր և չատ ակարօրէն և հազիւ լսելի ձայնով հարցումներ կ'ընէր, որոնց ուրախութեան արցունքներու մէջ, հայրը կը պատասխանէր։ Իրիկուն չեզած կրցան իր ենթարկուած կացութիւնը հասկնալ անոր և ըսել թէ՝ ո՛ւրկեն ետ կուգար։

Ցուզուած բժիշկը Մարթէնը ցոյց տուաւ որ իր տեղը վերադարձաւ Ռէմիսի անարին քով։

— Այս տղան մեզի իմացուց որ, ըսաւ անիկա, Մարօքի մէջ դուք իր կեանքը ազատած էիք... է՞հ, լա՛ւ ուրեմն, ձեռքեռնիդ իրեն երկնցուցէք, որովհետև ա՛լ պարտական չէք իրարու ան ալ իր կարգին հատոյց իր պարտքը։

.....

Ռէմիս չատ կարճ ժամանակի մը ընթացքին վտանգը անհետացաւ և կոմսուհին անոր վերակենդանացումը ուշնելու պատրուակին տակ կրկին եւ հրաւիրեց յանկարծակի կերպով մեկնած հիւրերը։

Սեպտեմբերի վերջացող օրերուն չատ դեղեցիկ եղանակ մը կընէր և հետևաբար դեռ կրնային քանի մը

բեւի պիտի ըլլայ իրական կրօն մը տալ յարդկութեան...

ՏԻՊԱՐՈՍՏԻԿԱՆԻ ՄԵՑՑՏԿԱՆԻՆԵՐԸ

Շիքակոի հանդիսարանին ոստիկանական արուեստի ուսուցիչ փրոֆ. Օկրսթըս Վոլմերի հանձնարարութեամբ, տիպար ոստիկան մը հետևեալ յատկանիշերը պէտք է ունենայ.—

1. Մողովոնի իմաստութիւնը.
2. Դաւիթի քաջութիւնը.
3. Կոմփիւկիտորի ներողամտութիւնը.
4. Ցերի համբերութիւնը.
5. Նաբոլէոնի ռազմաշնորհութիւնը։

ԱԼԱՐԱՆ ՊԷՅՐՈՒԹԻ

18 ՓԵՏՐՈՒԱՐ 1931

	Ոսկի գրմ.	Ռուբլի.
Եգիպտական	113 50	64
Անգլիական	112 25	617 50
Տոլար	23 10	127
Թրքական	10 75	59
Գանա Օմանական	27 50	150
Իտալական Լիր 100		663
Ֆունտան. Ֆրանք 100		160
Անգլիական ոսկի	112	616
Ֆրանս. »	87 25	479
Գամանական	100	551
Արծաթ մէջիտ		32
Դրամ Ֆոնս. Ա.	19 50	
» » Բ.	13 00	
» » Գ.	12 35	

Մեծաքանակ եղարարք Ի՛ւ Ֆոս
Թիւնոսճ՝ 5-19